

# ՎԱՀԱՆ ԹԵՋԵԵԱՆԻ ՆԱՍԱԿՆԵՐԸ ԹՈՐԳՈՄ ՊԱՏՐԻԱՐՔ ԳՈՒՇԱԿԵԱՆԻՆ

ՎԱՅԵ ՂԱԶԱՐԵԱՆ

Հետագայ էջերով ընթերցողին կը բացուի նամակախումը մը, որուն հեղինակն է իր բանաստեղծի, իմբագիրի, կրթական ու հասարակական գործիչի եւ մտածող մարդու ինքնութիւնը տող առ տող քակող Վահան Թէքէեանը (1878-1945), իսկ հասցէատէրն է Երուսաղէմի Հայոց Պատրիարք Թորգոմ Արք-Գուշակեան (1874-1938) բանասէր Հոգեւորականը, որուն հետ Թէքէեանի ծանօթութիւնը սկսած է Պոլիս եւ շարունակուած ու ամրապնդուած է Գահիրէ, -ուր մին զեկավար գերեր ստանձնած է թեմական կառուցին մէջ իրեւ Քաղաքական Ժողովի աստենապետ կամ այլապէս, իսկ միւր վարած է թեմական առանձորդի պաշտօնը:

Բարեկամի մը անձնական արխիւէն մեզի տրամադրուած այս նամակ-ներէն որոշապէս կարելի է հետեւցնել թէ անոնք չե՞ն ներկայացներ ամբողջութիւնը Թէքէեանէն Գուշակեանին ուղղուած նամակներուն, բայց թերեւ կը կազմեն մեծամասնութիւնը այն նամակներուն, որոս Գուշակեան ստացած է Թէքէեանէն՝ Երուսաղէմի Հայոց Պատրիարքութեան ծանր պատաժանատութիւնը ստանձնելի ետք:

Գուշակեան Թէքէեանէն նամակներ ստացած էր Երուսաղէմի Հայոց Պատրիարք գառնալիք առաջ ալ:

Ատենին Եղիշէ Զարենցի անուան Գրականութեան Եւ Արուեստի Թանգարանի Վահան Թէքէեանի Ֆոնտին մէջ Հանդիպատ էինք ձեռագրին Թէքէեանէն Գուշակեանին Հասցէադրուած 7 Սեպտեմբեր 1926 թուակիր նամակի մը, որ լոյսին բերուած է Մամուցի Մէք Տպուած Եւ Անարդ Երգիք Եւ Նամակներ Վահան Թէքէեանէն Հատորին մէջ՝ թէ նամակը դրկուած է՞ր, թէ՞ ոչ՝ այդ ուրիշ հարց:

Հիմքեր ունինք ենթադրելու թէ Թորգոմ Պատրիարք Եգիպտոսի առաջնորդութիւնը վարած օրերուն Թէքէեանէն ստացած նամակները ձգած է ետին, Գահիրէի առաջնորդարանի դիւանատան մէջ, ինչպէս որ ետին թողած էր, օրինակ, Միհրան Տամատեանի կենսագրականը, որուն յիշատակումը կը կատարուի հոս հրատարակուող նամակներէն վերջինին մէջ:

Նամակներուն մէջ Թէքէեանը կը ներկայանայ իրեւ անձ մը, որ տէր է բիրուն առողջութեան: Անոր ամօթիածութիւնը խոցոտուած կը թուի ըլլալ իր յորեկեանին կազմակերպումով, որ, հակառակ գոյացած նիւթական միջոցներուն - կաթիլ մը՝ ծով պէտքերու մէջ - գերթողը չէր ձերբագատած մնայւուն հնանութէն ապրուստի ապահովման եւ տուայտանքէն անորոշութեան՝ երբ աշխատանքային պատեհութիւններ կը ներկայացուէին իրեն:

Ընդհանրապէս գերթողական արուեստի եւ մասնաւորաբար Թէքէեանի քերթողական հաւատամքին առնչութեանը խօսուն է նամակներէն այն, որուն մէջ քերթողը նամակընկալին կը յիշեցնէ թէ տաղաչափեալ գործի մը Համար ամէն բանէ առաջ երաժշտականութիւնն է պէտք, ինչպէս կը դաւանէր Փրան-

սացի բանաստեղծ Վերլէնը, և կը յորդորէ խուսափիլ երկար բառերու օգտագործումէն:

Սփիլուքացած հայութեան հաւաքական կեանքէն անբացակայ նահանջը իր ստուերը կը պարզէ Հո՛ն, ուր Թէքէեան կ'աւաղէ ընկերային կեանքի քայլայումը, նորերու չհասնիլը, հասածներուն փսումը, կամ զինք վերստին ուսուցչական ու տհշչական պաշտօնի կոչող հրաւէրները կը նկատէ արտայալութիւնը Հին և տարեց կրթական մշակներու հետզհետէ անհետանալուն և նորերու չհասնելուն:

Թէքէեան նկատուած է դժուարածին բանաստեղծ: Մէկէ աւելի նամակներու մէջէն զուրս սողոսկող տողեր ապացույցը կը բերեն այդ դժուարածնութեան, միանգամայն շրջանակերով իրենց անուրանալի ազդեցութիւնն ունեցած արտաքին ազդակները (վասառողջութիւն, միջավայր, աշխատանքի բնական պայմաններու բացակայութիւն, և բացակայութիւնը մինչեւ իսկ գզրոցաւոր գրասեղանի մը, որ անքան տիրանույց բայց և հիւմբով լիցուն տողերով կը ներկայանայ 24 Դեկտեմբեր 1933 թուակիր նամակով Երգիծակորվ թեթեւցած, տանելի գարձուած ողբերգութիւնը մը, որ աղերս մը կը յուշէ Արծի 4 Ապրիլ 1942ի թիւով հրատարակուած «Անտունի» բերթութին Հետ.

Ասուո՞ծ, տրիբ շատերու տուն մը, հոգ չէ թէ Վարձու...<sup>2</sup>

Ըսինք երգիծանք: Հազուադէկ չէ ան հոս ներկայացուուշ նամակներուն մէջ, ուր մերթ ակնյալու է զինք մօտէն չճանցողներու համար, - օրինակ, երբ գրողը կը զրադի բառախաղերով (սաքին սորութիւնը կը կրեմ S<sup>1</sup>. Sulpicie Հովանիին տակ), - մերթ ալ Թափանցիկ է միայն զինք ճանցողներուն համար և կը բացայայտուի անոնց արձագանքին ընդմէջէն, ինչպէս է պարագան 22 Մարտ 1935 թուակիրին: Ընթերցողը լուրջ տողերու պիտի հանդիպի կարդալով թէ Թէքէեան կը ծրագրէ Անթիլիաս այցելել Զատկին ... մինչեւ որ այդ լրջութիւնը թացիկանայ հանդիպելով յաջորդ՝<sup>26</sup> Ապրիլ 1935 թուակիրին սա տողերուն: «Անթիլիասի պատմորինը հնարուած էր, ինչպէս ծիշ գուշակած էր, ծնա նախանձարեն սրտամութեամբ տոշորելու հանար միայն...»:

Այս նամակներուն տողերը նաեւ, կը մատնեն արդարատենչութիւնը Թէքէեանին և ընդգումն անոր՝ հանրավան արարքներու դէմ, անկախարար անոնց տարրութենէն ու ծիրէն, անշատէ մինչեւ բազմութիւն: Անպարկեշտ մօտեցումի հետեւանքով «անսուաղ մնացած» պաշտօնաթող և հաւատափոխութեան հետամուտ պատուելիին, Պայաքանով ստեղծուած գայթակղութիւնն կամ Հետող Եպս: Դուրսանի սպանութեան անդրադարձող տողերը, ուրիշներու կարգին, խօսուն են այս ուղղութեամբ:

Կարծիք է նամակներէն իրաբանչիւրէն ոստում մը կատարել՝ զայն առնչացելու համար Թէքէեանի կենսադրութենէն դրուագի մը կամ ստեղծագործութիւններէն նմոյշի մը կամ նմոյշներու, բայց հոս տեղը չէ նման տարածումի մը:

Բաւականանանք նշելով թէ նամակները, ծայրէ ի ծայր, կ'ուրուագէնն նաեւ տիրական գիծերէն մի քանին Թէքէեանին, ծանրախտութիւնն ու յարգանք պարտադրող արժանապատուութեան զգացողութիւնը ներառեալ:

Հետագայ տպագիր էջերով լոյսին բերուող նամակներուն լիզուական հարազատութիւնը խաթարած ենք ոչ իսկ կէտադրական զոյզն փափոխութեամբ:

Փարիզ, 11 Դեկտ. 931

Սիրելի Սրբազն,

Սրբազն շնորհաւորութիւնն եւ խնդակցութիւնն Զեր ողջամբ Երուսաղէմ ժամանելուն եւ պատրիարքական զահը բարձրանալուն առքի<sup>1</sup>. Tout est bien qui finit bien<sup>2</sup>; ասիկա՝ նոյնքան նոր պաշտօնին ծեակերպութիւններուն, որքան ինչ պաշտօնին Վերջաւորութեան համար. Եղիպատոսի Հայերը իրենց ըրած կորուստին գիտակցեր եւ ըստ այն նույրագործեր են Զեր Խօննեւտասնամեայ զորդունեւութիւնն իրենց մէջ.- կը յուսան որ նորին համար ալ կրնար ըսել ... զի սուստ է:

Գայով ինձի, հասաւ արդէն ատենը որ անցեալ տարուան շափի եւ աւելի՝ աշխարհը ծանր է վրա: Երեք ամիս սպասել Վերջ, Զեր բարեկամին (Նիս) գրեցի անցեալ շաբթու: Երեք ստացայ նամակ մը, բաւական չոր եւ ազդու, որ անյաջուրութեան մը կ'ակնարկէ՝ հաւանորդէն բան մը ըսած ըլլալու համար միայն, եւ կը ներկայացնէ գրուին յարգանքները: Շակատագիր. բո՞ղ ուրեմն Տիրոջ կամքը ըլլայ, ինչպէս որ պէտք է:

Ընդունեցեք, սիրելի Սրբազն, յարգանքի եւ սիրոյ զգացումներս  
Վահան Թէրենան

22, rue St Sulpice

Paris (6<sup>e</sup>)

Փարիզ, 3 Յունիվար 1933

Սիրելի Սրբազն,

Տիրին Խսկիկեան<sup>6</sup>, ներփակեալ նամակը ինձի դրկելով, կը գրէ որ երէ իր ոճը պատրիարքի մը համար պատշաճ չգտնեմ շորկեն զայն, հակառակ որ շատ կը փափարի իր միշտ երախտագէտ ըլլալը յարգանօր յայտնել Զեզի:

Քիչ կը մնայ որ ես ալ նոյն երկիխն ու վարանումն ունենամ: Ի՞նչպէս պէտք է գրել Զեզի: “Պէտք է գրել թէ ոչ: Կ’ուզ”<sup>7</sup> որ գրեմ թէ չէր ուզեր: Այս հարցումները գոյուրեան իրաւունք պիտի չլունենային՝ երէ անցեալ տարուան նամակին երկոտ պատասխան մը զոն ստացած ըլլայի, այն նամակին՝ որուն մէջ լուրի մը հետևամօր մորեւ անցածը Զեզի հաղորդելու, անոր մասին Զեր կարծիքն ուզելու յանդանութիւնն ունեցեր էր բաւական անխորհուրդ կերպով եւ ատան որ այն զանա իրական մտածումն մը, փափարի մը համապատասխանէր գեր: Անկէ ի վեր տարի մը, երէ ոչ աւելի, անցաւ. ես միշտ հոս ելայ, նախ սովորակամին պէս, յասոյ սովորակամէն տարրեր, մայիսին ու յունիսին հիւանդանոցները եւ յուլիսէն ասդին մինչեւ այսօր դեռ սեւ կապով մը աշք կապուած<sup>8</sup>, բայց, փա՞ռ Աստուծոյ, հետզիեւստ աւելի աղէկ եւ գոհ մանաւանդ այն պատճառով՝ որ կեանքըն եկած այս նոր փորձանը փոխանակ զիս դառնացնելու կամ ըմբուտացնելու կեանքին դէմ, ընդհակառակն կալենցոց սիրու եւ աւելի մնձ համակերպութեամբ մը զայն խոնարհեցոց կեանքին, անշուշտ նաև մարդոց առօտե: Այսպէս է որ կը պատրաստուին հինա, անմիջապէս որ կարելի ըլլայ, եւ կը յուսան կարելի պիտի ըլլայ այլեւ շուտով, աշխատութեան սկսիլ՝ որ ամսուան ակամայ ծովութենէ մը եսք:

Պոլսոյ Ազգ. Հիւանդանոցին նոր տարեցոյց<sup>9</sup> դոր ստացած էր քերեն, ես՝ դեռ ոչ, ու տեսած էր այն ոստանաւորը զոր այստեղի հիւանդանոցէն ելլելս նորը, տարեկան սովորական իրաւուրին ի պատասխան, դրկեցի Տէր Սնարուա

Պատրիարքին<sup>9</sup>, զայն ծօնելով Ձեզի: Այդ ձօնը՝ ոչ միայն անոր համար, որ նիրը Ձեզմ առած եմ, Պողոսի<sup>10</sup> սրահին մէջ երկար աստեղատ սեղանին մէկ կողմէն միւր դէս առ դէմ խօսակցութեան մը պահուն պարտիզակեան աւանդութեան մը Ձեր մէկ անցողակի յիշատակութենմ՝ որ հայած եւ տպատրած էր զիս, այլ եւ, որովհետեւ առանձնութեան մէջ յաճախ խորհած էի ցույի պէս անցած եզիպատրնակ կեանքիս տարիներուն, լեցուն տեսնդով, կոհուվ, զոր յոյսերով եւ զոր աշխատանքով, տարիներու որոնց յուշանցքին մէջ յաճախ ներկայ էիր նաև դուք: Այս կրկնակ պատճառով էր, որ առանց նախապէս Ձենն արտօնութիւն խնդրելու, ինչպէս կ'ընդունիմ թէ պարտաւոր էի ըստել, համարձակեցայ հրապարակաւ Ձեր ամունը գրել «Անսաղին Աստուածանայրը» վերնազբաղ ուսանաւոր հերիարքն ճակատը, գիտնալով հանդերձ որ ամ շատ թիւ արժանի է Ձեր բարեկամ նայուածքին: Ասոր համար կ'ապահինին իհնան Ձեր ներդաստութեանը:

Ուրախութեամբ իմացայ Հայկ Թորգմանանէ<sup>11</sup>, երբ երկու ամիս առաջ վերադարձ այստեղ, որ Ձեր առողջութիւնը ատելի լաւ է երուսաղէմի մէջ քան էր Գահիրէ: Զաշունցայ հարցնելու, և ան շրաս ինքնին, թէ Ձենն ողոյն մը իմ-ծի կը քերէ՞ր միասին, քայլ մին բարի ուրի կը լցնէր յուսիսաբութեան փորաց փուոր: Ատէկ զատ, «Արե՛ն<sup>12</sup> է նորէն – շնորհակալութիւն իրեն – որ ինձի երեսնակի տեղեկութիւն կլուսայ Ձեր մասին:

Եզիպոս դասնալու հարց մը ունիմ, ձեւով մը որ հեռու է զիս խանդավառութ: այս օրերս պարտաւոր եմ զայն վճռել սակայն:

Ընդունեցէր, սիրիի Սրբազն՝, ինչպէս միշտ նոյնապէս այժմ, որդիական խոնարի յարգանքու և սրտազին զգացմանց հաւասարիքը՝ Ս. Ծննդեան եւ Նոր Տարույ շնորհաւորութիւններուն հետ:

Հասկան Թէրէկեան

### 3.

Փարիզ, 21 Ապրիլ 1933  
22, rue S<sup>r</sup> Sulpice, Paris (6<sup>e</sup>)

Միրելի Սրբազն,

Ընորհակալ եմ Ձեր երկու նամակներուն համար. կրկնապէս յանցաւոր եմ առաջինին պատասխանը ուշացնելու և Ձեզմ առաջ Ս. Յարութեան տօնը Ձեզի շնորհաւորած շըլլալու համար. բարեկախսարար երկորոր պարտը բառասուն օրուան պայմանաժամ մը ունի եւ ահա կը հաստուցնեմ զայն՝ նարքելով Ձեզի առողջութիւն. մնացածը մեծ շափով ատէկ կախում ունի՝ կ'ըստի:

Ձեզմ զատ ուրիշ բարի հոգինե՞ր ալ կան այդտեղ որ ինձնով կը հետաքրքրութիւն. ամեն պարագայի՝ ամենուն ալ շնորհակալ եմ եւ կը յայտնեմ որ առողջութիւնն բաւական լաւ է (աշք և ճակատու դեռ մնացորդ մը կը պահն գօնայէն<sup>13</sup>) ու կրնամ իհնա աշխատի այնքան՝ որ բերդուածներու պատիկ հաւաքածոյ մը (100 էշի շափ, անտիպ և հանդէսներէ առնուած) կազմելու վրայ եմ. տպագրութիւնն սկսած է. երէ ուրիշ պէտքի մըն ալ շծառայ՝ զիս թիւ մը ոգերդուեմ ծառայութիւնը ան մատուց ինձի:

Եզիպոս պիտի երբայի եւ հաւանօրէն երրու նորէն. երակը այսպէս էր. բնակի և ճաշել Պէտքեան վարժարանի<sup>14</sup> մէջ՝ շաբարական 4-5 ժամ դասի փոխարքն. «Արե՛ն ամսական 4-5 յօդուած տալ 5 ուկի ամսականի փոխարքն, զոր բարեկամներ, «Արե՛ն» տպիրական պիտունէն դուրս, ստանձնած են

եղեք հայրայթել: Զեմ կրնար ստել թէ խամբավառութեամբ բայց վերջապէս ընդունեցին այս պայմաններով ուղղուած հրաւերը՝ յուսայով որ տեղույն վրայ կարելի պիտի ըլլայ նաև կարպարել Նուպարեանի<sup>15</sup> տեսչութիւնը որուն մասին անցեալ տարի խօսուած էր: Ծանապարհածախսն ալ դրկեցին բայց չկրցայ մեկնիլ՝ որովհետեւ աշք աղէլ չեր այդ միջոցին. ամիս ող, կը յուսամ, թէ տպագրութեան զործը կ'աւարտի և թէ աշք բոյլ կրտսայ որ ճամբրութեալով երբամ վայելի եզիստուական ամառը իրը օպափոխութիւն:

'Ապազայ'ի<sup>16</sup> մէջ տեսած էի Պեյրութի դասախոսութիւնը<sup>17</sup>: Չահ Սրբազնը<sup>18</sup> շատ ու շատ ազնի եղած է անոր նախազահելով ու խօսելով ինչ որ խօսած է: Ուզեցի իրեն գրել բայց յեսոյ խորհեցայ որ գուցէ իրաւունք շունի: Թերեւս դուք հաճիք ասիրով մը իրեն յայտնել թէ զգածուած ու երախտապարտ նմ շափազանց: Գալով Պ. Ապտալեանի<sup>19</sup> դասախոսութեան՝ ուրախ պիտի ըլլայի Ձեզմէ վերջ ես ալ զայն տեսնելով ու իրեն ալ սրտովին շնորհակալ ըլլալու:

Զաւով լսեցի թէ Զաւէն Սրբազնի<sup>20</sup> տառապայից հիւանդութիւնը և թէ Թիւթինձեանի<sup>21</sup> մահը. Աստուած կեանը և քաջութիւն տայ մնացողաց:

Ձերդ շատ սիրով եւ յարգանքով  
Վահան Թերեւս

#### 4.

5 Յուլի 1933

22, rue S<sup>t</sup> Sulpice, Paris (6<sup>e</sup>)

Սիրելի Սրբազն,

Ստացած են Ձեր երկու նամակները, 30 մայիս և 27 յունիս բրականով:

Եզիստոս չագի, չկրցայ ու չէի ուզեր արդէն երբալ որովհետեւ այդ միջոցին յանկարծ բանի մը բարեկամներ մէջտեղ հանեցին այն ծեռնարկը (Յորելեան!):<sup>22</sup> զոր նախ մերժեցի, յեսոյ ընդունեցի՝ ճնշում ի գործ դնելով մանաւանդ ճաշակի և խոճահարութեան բռնդրմերուս վրայ, որոնք երկրուն ալ վիրատրուած կ'զգային ու պիտի վիրատրուին դեռ շատ մինչեւ որ ամեն բան վերջանա, վեց կամ եօրք ամիսն: Գրած էի թէ Պերպետրան վրժի գործը ու բրան թիշ կը ժամէր ինձի. յոյս մեծ չեր նաև Նուպարեանի համար, որ Ժիշ այս օրնեւ վճռուեցաւ ժխտականով: Իսկ ամառը Եզիստոս անցընթու հետապատկերը ուղղակի ստույում կը պատճառէր ինձի, ստույում մը որ մեղմուեցաւ Ձեր Երուաղիւնի շատ ազնի, շատ հաճնիլ ու սիրելի հրաւերով, որուն համար խորապէս շնորհակալ են: Բայց առ այժմ հսկ եմ, ինչպէս կը տեսներ, թէնի հսկ այ, այս երկրորդ ամառը զոր կ'անցընեմ բաղարին կելլունը՝ նեղ փողոցի մը մէջ, աշ աշքին ու ճակատամասին վրայէն դեռ շվերցած ու միշտ շրոտոր ծանրութեամբ մը, հեռու է առողջարար ըլլալ: Այսուհանդերձ ուրիշ կերպ չեմ կրնար ընել եւ նորէն զոհ պիտի ըլլամ երէ նոր հրատարակութեանս վաճառուունը ինձի բոյլ տայ այս բանի մը ամիսը բաշրջի ու այնուհետեւ միջոց ունենալ ընելիքս որոշելու:

Ստացայ նաև եւ կարդացի, տրումաժպիտ ոգեստրութեամբ մը, Ապտալեանի դասախոսութիւնը զոր հաճեր էիր դրկել: Յուզիչ էին որքան իր համակրութիւնը նոյնակս բափանցելու համար իր կատարած մերուուր շանըը, մեծ մասամբ արդինաւոր: Գրեցի իրեն եւ որկեցի գիրքս օրինակ մը:<sup>23</sup> Այդ ծեռազիրը իրմէ ուզեր է եղեք նաև Շօպանեան<sup>24</sup>, որ ուզեցի ինձմէ ալ եւ որուն պիտի յանձնեն զայն, թեև կ'ուտ թէ նոյն իսկ այն պարազային ուր

համին՝ պիտի չկրնայ ‘Անահիս’<sup>25</sup> այս բիլին մէջ հրատարակել, ու յաջորդով՝ համաօրէն մաս մը միայն պիտի կրնայ տալ:

Հաս շնորհակալութիւն, դարձնալ, ‘Սէր’<sup>26</sup> գնահատող, քացարող Ձեր սողութն համար: Նոյնական՝ անկա 10 օրինակը որկելու Ձեր յանձնարարութեան համար: Այս 10 օրինակը երեկ որկուեցաւ: Կը խնդրեմ որ չմնդուիք անմիջական տեղատրման մասին:

‘Արեւ’ի վերաբերմամբ Ձեր դիտողութիւնն արդար է բայց ինձի շինար զայն կրկնեն. մերժնք գոհ են եղել Պողոսանին<sup>27</sup> աշխատանքն, որ նիրապէս արդիմասոր եղեր է բատական, ինչ որ կարենու է անշուշտ, բայց ամէն բան չէ դժրախտարար. մարդենք որ ան կարենայ գոհացնել միևնույն ատեն՝ անկախ և աւելի լայնատես ընթերցողները:

Հու հանրային կեանքը Ձեր գիտոցածին պէս եւ աւելի գէշ է. մարդիկ հետզհետ աւելի կը խիրն անտարբերութեան աւազին մէջ. ամէնէն ցաւալին. Բարեգործականի<sup>28</sup> մէջ տիրող մտաւորական եւ հոգեկան վիճակն է. ոչ որ կ’ուզ գիտնալ եւ զգալ՝ թէ այդ մարմինը կրնայ վրկարար դեր մը կատարել արտասահմանի մէջ, և միայն ի նրա կրնայ կատարել այդ դերը ու եթե չի կատարեր՝ պատճառը այն է որ routineը,<sup>29</sup> կարծանտուրիւնն ու հոգիի շորուրիւնն նստած են իր վրայ ծանրօրէն, անյուսօրէն:

Խոր սիրով և յազգանքով

Ձեր Վահան Թէրեւան

Յ.Գ. Յուսամ թէ առողջութիւննից լաւ է. որպաս պիտի ըլլայ գիտնալով թէ չեր նկուիր յօնացաւէ կամ ստամորս: Ի՞նչպէս են ծերոնք. երբեմն կուգա<sup>30</sup> Ձեզ սփոփելու և շնչնելու. պէտք ունենալու էր ասոր:

Նոյն

## 5.

Փարիզ, 9 Օգո. 1933

Սիրելի Սրբազն,

Ուրախութեամբ եւ շնորհակալութեամբ ստացայ Ձեր 21 յուլիս քրակիրը՝ ներփակուած 139,80 Ֆր.ն չերով, որ «իրաւունք»էս աւելի է, նոյն խև փոսրի ծախըն ալ հաշուել վերջ...: Դժրախտարար, բոլոր ամոնք որ ուզեցին կամ ուռնց դրկեցի՝ ‘Սէր’ս ի վաճառ, պատրիարք չեն ու այս պատճառու դեռ շատերէն պատասխան մը անզամ առած չեն...: Այսուհանդերձ, տրուած ըլլալով մեր պայմանները, ղծզոն չեմ գրիս սպառումէն. նոյնակէս՝ անոր գտած բարյական ընտանելութենէն, որ աւելի բան բարեցական ու վեհանձն է. երեկ կարդացի դաշնակցական՝ ‘Նոր Օր’<sup>31</sup> (Արէնք) և ‘Արազ’<sup>32</sup> (Պուրքէ) գրախոսականները, միայն այստեղի ‘Յառաջ’ը<sup>33</sup> բինախմնիր լուրիւն մը պահեց եւ ‘Յուսաբեր’ը<sup>34</sup>... խայրեց երկից իր «Մամուր»ի բաժնին մէջ: Խև մեր ‘Արև’ի ծանուցումը միայն հրատարակեց մինչեւ հիմա:<sup>34</sup>

Կ’ընթոնն Ձեր գրունակութիւնը այս տարուան հաւասարակշիռ պիտուիլին դէմ, և յոգնութեան զգացումը՝ մէկ կողմէ պարոր շատեցնելու ու եթե կարեի ըլլայ՝ պակսեցնելու, միևն կողմէ հաստատութիւնը օրինաւոր եւ արդինասոր վիճակի մէջ պահելու միջին առջեւ: Կը մարդեմ սրտանց՝ որ գրունակութիւնն միշտ աշխ միշտ եւ յոգնութիւննի նուազի՝ երկար, շատ երկար գահակալութեան շրջանի մը ընթացքին:

Երուսաղէմի մէջ Ձեզի հետ ըլլալը չէր կրնար շմատիլ ինձի. դժրախտարար, սակայն, չկրցայ ամասոր հոսկ մեկնիլ եւ հիմա, իրօր, տարին suppliceը<sup>35</sup> կը

կրես S<sup>t</sup>. Տոլրիցի հովանին տակ, պանդոկիս նեղ եւ ցածուկ փողոցին մէջ: Յառաջիկայ Դեկտեմբերին, թերեւս, մեկնիմ ու Եզիպտոս, թերեւս Սուրիա ու Պաղեստին ալ գամ: Ասիկա փափարս է, գոնէ:

Կրկին շնորհակալութեամբ եւ շատ սիրով ու յարգանքով Զերդ Վահան Թէրէեան

6.

Փարիզ, 15 Սեպտ. 1933

Միթբիլ Սրբազն,

Դիրին չը անմիջապէս պատասխանել Զեր Օզո. 24ի նամակին, իոն պարտականութիւն մը դրած էիր վրաս՝ զոր պէտք էր նախ կատարէի եւ ապա Զեզի հաղորդի արդինքը:

Այդ արդինքը եղան դժբախտարար ... ապարդին: Արդէն, չեմ գիտեր որ երե Զեր դրած պայմանները ամրողացնին ու խոճի մտօր յարգէի՝ պիտի կրնայի՝ նոյն իսկ ծեռնարկել Զեզի պէտք եղած, Զեր ուզած ուստիցից գտնելու համար փորձ մը ընելու...: Այդ «հազորազիտ բռչունք» եւ չի ճանշնար այստեղ, ան կրնար պահուած ըլլա սակայն, որով փնտոնեցի: Փնտոնեցի գիտական դրութեամբ՝ ծանօթէն անծանօթին երբայով: Առաջարկեցի երկու երիտասարդի, որոնք անոնուվ զոնէ ծանօր են Զեզի, որոնք Զեր պայմաններէն մէկ-երկուոր կը լրացնին եւ որոնց ըսի՝ որ մերժման պարագային ուրիշ մը ներկայացնեն իմծի: Այսպէս ալ եղաւ, այսինքն մերժեցին ... բայց չլոցան մէկը ներկայացնել, որ նախ ընդունելիք յետոյ ալ ընդունող ըլլար: Յարմարագոյնը, ըսեմ հինա, Գեղամ Ֆեներծեանն<sup>36</sup> էր, որ առաջ մերժեց, յետոյ վարանեցաւ եւ վերջնականապէս մերժեց՝ հակառակ այն խայժին զոր երկարեցի իրեն բսելով թէ ծանապարհածախար կարենային նր թերեւս յաւելուածարար ստանալ: Թէեւ հու շատ պատիկ գործ մը միայն ունի որ զինք չ'ապենեներ, բայց հասկցուց որ այդրան թիշով չի կրնար ... Քանական դանճալ...

Ահա, որենին, ամրող արդինքը ծննդարկիս: Կը ննայ միայն, Զեր բոլոր պայմաններն դուրս, Պ. Եր. S. Անդրեանանը<sup>37</sup>, որոն ի հարկ ոչինչ չեմ ըսած: Մտորվ եւ մարմնով առոյց է դժու (տղան ի միայն հիանն ու ասոր համար ինը մտահոգ է չափազանց), աշխատիլ կ'ուզ ու հաւանօթէն շներժեր լննանիքէն բաժնուիլ: Երե ուզէիր զինք: Բայց կրնա՞ք ու ուզե՞:

Երկու օր առաջ Զաւէն Ս.ին մօտ էինք Անդոնեան<sup>38</sup>, Զարդնան<sup>39</sup> եւ ես: Աւոտուօն<sup>40</sup> կը բնակի՝ օպասուն եւ գեղեցիկ տեսարանով բանիօն<sup>41</sup> մը: Ամիս մը առաջ երբայրը մետեր է ի Պաղտատ ու այս պատճառու իր երօրորդին որ հետն էր՝ մեկներ է: Պ. Արուշեանը<sup>42</sup> հեռու չի բնակիր իրմ: Առողջութիւնը շատ բարուրած է: Վերջին ըննուրեն մը ենք կը խորի մօսերս մեկնիլ՝ նախ Պաղտատ եւ ապա Պեյրուր հաստատուելու համար:

Զեր տպարանապեսոց՝ Գարեգին վրդ. 2 օդինակ՝ 'Սէր' ուզած էր. դրկեցի. կը հաճի՞ք ըսել տալ որ փոխարժեքը, իր առաջարկածին համածայն, կրնամ ստանալ գրավաճառ Պ. Հրանտ Սամուկլէն<sup>43</sup>: Երե յանձնարար այս վերջինին որ տայ ինծի: Այդ յանձնարարութիւնը չ'ուշանար հարկաւ:

Յորենեանի գործը յանդադ կը քալէ. իսկ ես կ'ուզէի ժամ առաջ վերջացած տեսնել՝ ընելիքս գիտնալու համար:

Խոր սիրով եւ յարգանքով Զերդ  
Վահան Թէրէեան

"ԱՐԵՎԻ ՕՐԱԿԱՐԱ  
REVIEW OF ARMENIA

جريدة الارمن - أريف.

JOURNAL ARMÉNIEN

"AREV"

Quotidien Politique et Littéraire

ADRESSE : 8, P. 1050, LE CAIRE

TELEGRAPHES 56702

Haptops. | 16 23 4663. — 1935  
Le Caire,

T.P.  
18

Արդ Արևուշն Եղանձու Հայոց,

Եղանձու Յա հետեւ ու եւսի  
"Արքա Հայ" Կայ սպառ ամբողջ աշխարհ կի.  
աշխարհ ազգութ է առ Առաջի Արքա Կայուն,  
Տաճարութ ու, արարութ Մա լուսն է Դա  
Ու մանալ, Ու ոչ հայու արարութ Պատ է, 6 Ժաւ 8 Եց, ու  
կարութ Բարսեղ Արք է, 6 Ժաւ 8 Եց, ու  
ամբողջ է ու առ Շահու Բարսեղ:

Եղանձու հայութ ու Արքա Արքուն  
ամբողջ աշխարհ ու ընդ Յա Կայուն  
աշխարհուն օգնութ և աւագ աշխարհ ու Տիգանի  
կայ Սույն Տիգան Արքա տօնե Ըստ այս  
կարութ է Խաչ Ու ու Դա Բարսեղ և հայութ  
Արքա Արք կայ յուրա ու ըստ Արք կայ այս  
Եց Յա հետեւ, Կայ աշխարհ Կայուն,  
ու յու հայու աշխարհ աշխարհ, աշխարհ  
աշխարհ մայպ : - յարացու յարացու յարացու  
Վայումով կայուն

Եղանձու Արքուն

3-9. Գալ ու Հայութ և ամենա սարսաց  
4. Գայուն Արք յայց աշխարհ ու աշխարհ յայց  
և Տիգան Տիգ, Ու ոչ եղան պայան Կայուն, ինչպատճեն թուի  
Տիգ Տիգ : Արք է աշխարհ Եղանձու ու Արք Կայուն կարութ է ծիսակ  
ինչ աշխարհ է Եղանձու Կայուն ու պայան յարացու հայութ, ու ու այս

Փարիզ 27 Նոյ. 1933

Սիրելի Սրբազն,

Գիշերը ժամը 2ին պատկած էի եւ մինչեւ առտու տապատկած գլշ երազներու և անքնուրեան մէջ՝ երբ 8ին ցողովով սեմնակիս դրու ծեծեց այնպէս ինչպէս ցողովները միայն հոս գիտեն ծեծել, եւ յանձնեց Տաճատիմ<sup>42</sup> մէկ ապահովագրեալ նամակը որում մէջ 120 Ֆր[անք]նոց չէր մը կար՝ 10 օրինակ՝ 'Սէր'ի փոխարք: Ժամուկէս եսքը – քայլ վերապատկած չէ, նստած կը կարդայի – նորէն նոյն ծեւով դրու զարմուեցաւ եւ ուրիշ ցրուի մը 288 Ֆր. 46 "անքիմ"ի mandat<sup>43</sup> մը դրաւ առջիս, ուղղուած Vahan Tekirajին եւ դրամը տալու համար պահանջեց որ ստորագրես Tekira: Այլպէս ալ ըրի. mandatն Անքիմկայէն եր, ուր անձանօր մը<sup>44</sup> – նախկին որր մը՝ 'Կ'ուտք' իր թէ զուարք եւ թէ յուզի նամակին մէջ, շատ ալ աղէկ հայերենով մը գրուած, որով 25 օրինակ գիրը ուզեր եր ծախելու համար՝ աւեցնելով «Ճէ կը վստահի» – դրէեր էի նոյնպէս 'Սէր', մինչդեռ նոյն օրերուն եւ անկէ ասդին ամերիկահայ երկու զրավաճանի պատիկ յանձնարարութիւնը՝ թերան այրած ըլլալով անոնց մէկէն եւ ընդհանրապէս բոլոր գրավաճառներէն, նախկին հրատարակութիւններու աղիքով....:

Այս պատմութիւնը – քարմ՝ երկու ժամ առաջուան – Զեզի ըրի, հարսուուրինս յայսնելու և ուրախուրեանս Զեզ հալորդակից ընելու համար: Երէ Loterie Nationale<sup>45</sup> քան մը շահեցայ – արդէն միայն առաջին tranchet<sup>46</sup> տուսակ մը ունի – կը մնիքարութիմ տեսնելով որ քանի մը ամիսէ ի վեր 50ով, 100ով եւ 200ով ստացած գումարներս գրեթ բոլորն ալ սիրով խառնուած են՝ սէր 'Սէր'ի պատախան: Մե՞նք որ որ շեմ կրնար զանոնք պահել եւ «առաքնալ» անոնց մով, քանի որ նկածնուն պէս կ'երթան:

Ընդունեցեր այս շատախօսութիւնը իբրև շնորհակալութիւն նոյնքան Զեր տպարանապես և Սուրբին Հրանտ-Սամուելի միջոցաւ ըրած 2 օրինակի վճարման՝ որրան Զեր նոր ըրած 20 օրինակի յանձնարարութեան համար: Այս վերջինները թիզ մը ուշ մեկնեցան հոսկէ, որովհետեւ նախ եւ վարանեցայ այդ թեոր կրկին Զեր քաղաքներուն վրա դնելու, հոգ չէ թէ «պատրիարքարարութիւն» զայց կրել յօժարիկ ինքնական, յետոյ որովհետեւ 'Ապագայ'ի մնի ընկերը որ այդ առաքութը պիտի ըներ՝ ամրող շարար մը ծովացեր եր ծրարները կապելու:

Գալով Յորելեանին, որուն վրայ խօսից առաջ մէկ (ամօրխածութիւն) և հիմա երկու (երկրորդն է ձգձգումը) պատճառաւ անախործ է, յուզմամբ եւ երախտագիտութեամբ տեսայ Յանձնաժողովին Զեր որկած նամակը<sup>47</sup>: Ան տպուած է արդէն առաջին սրբակին մէջ զրոյնին որ լոյս տեսած պիտի ըլլար մինչեւ հիմա՝ երէ տպագրիշը իր խոստումը յարգած ըլլար կամ՝ անձարակին մէկը չըլլար: Երբ վերջանայ (4 պրակ է ընդ ամէնը) իսկոյն հատ մը կը որկեմ Զեզի. մէջը կայ նախ հատուած մը Օշականի<sup>50</sup> ընդլայնուած դասէն<sup>51</sup>, որոն համար երկէ նոր նամակով մը կ'իմացնէ ինձի թէ աւելի նս պիտի ընկայնէ ու ներկայացնէ Դուրեան մրցանակին<sup>52</sup> եւ այս նապատակով ալ ինձմէ կը խնդրէ տեղեկութիւններ ու documentներ<sup>53</sup>, որոնց հայրայրում մեծ աշխատանք ու ժամանակ կը պահանջէ:

Լսեր եր արդէն, անշուշտ ցատվ, Պէրպէրեաններու տասնամեայ տազնապէս վերջին ու կ'երեկի վճռական փուլը: Վարժարանը Մարտէլ փոխադրելու դի-

տաւորութիւնը իրաւ ցնորաց ցնորքն է, որ երէ հրաշրով իրագործուի ալ՝ առջի մէկ ժամէն դատապարտուած կ'ըլլայ տխուր և անսատի մահուան մը: Հոս «Առաջնորդը» Պալարեան<sup>54</sup> կը կոչոի և ոչ Գուշակեան՝ որ ընդդեմ իր մականունին իրեն տուած նախատեսութեան, ամեն ճիզ պիտի ընկը զիրեար իրնմայթ փրկելու համար:

Ցանցայ Զեր նոր մտահոգութեան եւ անոր պատճառին համար: Կարեի չէ՝ արդիօք, տրուած ըլլալով երկու տաճարներուն (Ս. Յարութիւն և Քերեհենէ) միջազգային հանգամանքն ու լատին եւ յոյն ազդեցութիւնները մերինու հակաշնելու նշանակութիւնը, անզլիական) իշխանութեանց վրայ թեղոնել նորոգութեանց ծախսին մեր բաժինը՝ զոն անտոկու պարութիւնը ճեւով: Գաղափար մըն է որ կրնայ թերեւս ընուիլ, զործադրութիւնը փորձելէ առաջ:

Զերդ շատ սիրով եւ յարզանքով  
Վահան Թերեւան

## 8.

Փարիզ, 24 Դեկտ. 1933

Սիրելի Սրբազն,

Ընթիւնոր Նոր Տարի, Ս. Ծննդն եւ Աստուածայայսնորդիւն... Կարծեն լման է. Քարգեն Ս.ին<sup>55</sup> բառով, մաղթանքին ծերը. ամեն պարագայի՝ լման է ողին. կը մաղքեմ որ գալող տարին (այս ալ միտք պահուած Աղեքսանդրիոյ համբասաւոր տնօրին Ս. Ժամկոչեանէն<sup>56</sup>) եւ որիշ շատ տարիններ առողջ եւ զոհ ըլլար, գրի աշխատանքով եւ գոնի շրջապասով՝ զոն այնքան որքան հասուն տարիի փորձառութիւնը կը ներէ կամ կ'ստիպէ ըլլալ թիշով...:

Ստացայ Զեր 332 ֆրէնանքի չէր եւ շնորհակալ եմ թէ՝ որկողին եւ թէ գոյացնողներուն, իրաւունքու աւելին տալով զայն գոյացնողներուն՝ Պ. Նորեանին մասնաւորապէս, որոն մէջ խօսած ըլլայ կը թոփ այս առքի Ղազէկ Արքինի<sup>57</sup> արինը: Նորէն 20 'Ստր' - բայց Ս. Տեղեացը մէջ պէտք կա՞ր այդքանին - պիտի որկեմ այս օրերս՝ բանի սպառած չեն Զեր բարեացակամութիւնն ու ամոնց պաշարը:

Զեր յանձնարարած արդարեն շատ պօտիկ ծառայութիւնը իսկոյն եւեր, նամակը ստացած օրս իսկ կատարեցի ... հեռածայնով, ինչպէս թելադրած էր: Բարունակեան պատասխանեց թէ արդէն զրած է Զեզի, թէ 50 օրինակին 30ը ծախուած՝ մնացեալ 206 ալ տօնական օրերու առքի կը յտայ որ ծախուին: Անկէ զայն՝ հարցոցի Երուանդ Եպս.<sup>58</sup> (զոր ես չկրցայ տեսնել) առաքելութեան մասին եւ լսեցի որ կես-պաշտօնական եղած է ան, թէ Էջմիածնէն իր ունեցած յանձնարարազիքը Փարիզի Եկեղեցեական] վարչութեան վրայ՝ եղած է միայն ծախսերուն օգնելու մասին, թէ կը կարծէ որ ինը՝ Երուանդ Եպս., ուզեր է անձնապէս այս ծամբուրդութիւնը կատարել եւ Գերիացոյն] Խորհուրդը այդ փափարին մասնակցեր է Լիոն-Մարտէլի խնդիրները ուստանասիրելու միխիա<sup>59</sup> մը կցերով անոր:- Այս առքի, լսեցիր թերեւս որ ծանրակշիռ զայրակդուրին մը (լուսանկարուած նամակով բոոցիկ մը՝ Պատուասեան անուն մէկ մը մէջտեղ հանուած) կ'ադուստ Պալարեանը այս պահուս՝ անկարելի ընելով ոչ միայն իր առաջնորդի այլ եւ եկեղեցականի պաշտօնավարութիւնը այսուհետեւ:

‘Հասկ’<sup>60</sup> չի տեսած (շեմ ստանար) բայց փնտուցի եւ գտայ եւ երկու զուրիններուն համար ալ ... մատ խածի: ‘Սիոն’ին մէջ դու թիչ մը կը բաշուեր կարծէք. ‘Հասկ’ին մէջ իր բոլոր կոշտ հատիկները բափելու վրայ է մարդու’

իրեւ սմէն հոգեւոր վաստ տվախար հօտին իւրոյ:- Ի՞նչ ըսիք նաև Սահակ Կարողիկոսի<sup>61</sup> կոնդակին մէց «աղոտոս Պէյորոր մնար մարքեցինը, զեղեցկացուցինը»ի իմաստով անծիշ եւ անբար տողին՝ որ եթ քարգմանոյի եւ տեղացուց աշքին տակ դոլի, սրանչելի վկայութիւն մը կ'ըլլայ մեր պատկեներէն եսք մնձերուն ալ խերին եւ զգացումին նախին։ Ասոնց դէմ միշտքարանը - երա՛ծ սրտի... - Տամատին նամակը, արդարեն, զոր նոյնական Զեր ցուցունքին վրայ փնտուցի եւ կարդացի 'Արև'ին մէջ<sup>62</sup>։ Տամատը իր ծերութեան մէջ երիտասարդի առողջութեամբ եւ կատարեալ երուացիի մը խերուցի (զոր մէջ ըստ մէջ կ'ունենայ) գրեւ է զայն. եթ չէր ուզեր որ ես հաղորդեմ իրեն Զեր սրանչացումը իմինին հետ դոր հաղորդեցեր զայն, արժանի է։

Զեր նամակին վրայ վերեն-վար աչք մը նետելով նորեն՝ զէշ զգացումով մը, նախանձով գալարտեցայ, զոր իրեւ խոստովանահայր Զեզի յայտնելով խաղաղի ու ներուի կ'ուզեմ. - չորս սեղա՞ն երկու սեղեակի մէջ, եւ անշուշտ դարակներ, զգողօններ, պահարաններ՝ բույրերով, տեստրակներով եւ զիրքերով, մանաւանդ զիրքերով լեցուն, զորս ուզած ատենինի կրնար բաշել հանել ու կարդալ։ Խնդրեմ, այսպիսի խոռվիչ ու փորձի խօսքեր մի՛ գրեւ իսծի. պատճառ կ'ըլլար որ «հոգիս կորսնցնեմ» իմ անդարակ սեղանիկիս վրայ նայե լով...։

'Սիոն'ին առափին մէջ կրկին յառաջանալու պարտք զգացեր էի արդէն. Ի՞նչ նատուցումով սակայն. եթէ նիհար մեղրամոն մը գոնէ կարենայի՛ ճարել, պիտի փորձեմ, պայուսակս տակնուվայ ընելով (զգող շումին ու ասիկա թիշ նեղորին ու պատիկ ցաւ չէ, հաւատացեր) քան մը գոնել եւ դրկել Զեզի՛ թերես այս խկ նամակին հետ<sup>63</sup>։ Վահէ-Վահեանը, երանի՝ իրեն, երիտասարդ է։ 'Սէր'ը իրեն պէս ու իրեն արդէն բարեկամ, ուրիշ խանդավառ, հոգեշատ եւ տաղանդաւոր որքի (Ա. Անդրեասեամ<sup>64</sup>, Ամերիկայէն) մը սէրը թերաւ ինձի ճիշդ այս օրեւ ու տարցուց եւ ուրախացուց զիս։

Յորեւեանը թիշ մը բալե սկսաւ. որոշուցաւ օրը՝ 11 Փետր.։ Մեր Հայկը (Պէրպէտեան)<sup>65</sup> ձեռք առած է քարտուղարութիւնը։ Ներփակ ցուցակով՝ ան 5 զիրը կ'ուզէ Զեզուն, որոնց փոխաթէքը, ըստ հաշուեցոյի, պատրաստ է հոս ինձի գնարեւուն, եթէ կը հաւանիք, առ հաշին նոր դրկւելիք 20 'Սէր'երուն։

•Պողոկոսու'ը<sup>66</sup> պէտք էր որ աշխարհարար քարգմանուր. քանի որ դոր կը հանիք կոր՝ ես ալ պիտի հանին հարկաւ. միայն, ի սէր Աստուծոյ, խստապահանց եղէր Զեր վանկի սղումներուն, յևոյ երկար քառերուն համար. յիշեցեր "De la musique avant toutes choses"<sup>67</sup> Վելէնի<sup>68</sup> պատուեր։

Հատ միրով եւ յարգանքով Զեր

Վահան Թէրեւեան

9.

Փարիզ, 2 Փետր. 934

Սիրելի Սրբազն,

Ստացայ Զեր 13 Յունվ. բուակիր օրինագիրը. շնորհակալութիւն. միայն կադանին չէ որ պէտք ունիմ օրինութեան՝ բողունը «մնձնալը», բայց «օգօսանալու» համար, երբ տկարանալու պատճանները կը վկասան։ Երախտագիտութեամբ ստացած էի նաև Զեր օրացոյն նուերը, կարդացած անոր մէջ Զեր «ծոցին տեստրակէն» արտագրուած Պարոն-Տէրի<sup>69</sup> յուսարձան քանաստեղծութիւնը. Վանքի եւ միարանութեան նախին նոյնքան յտասոու տեղեկութիւններուն հետ։ Զեմ նախանձիր չորս գրասեղաններուն (բայց զգող մը՝ իմինիս

առջև՝ պիտի ուղեր միշտ ունենալ...) խորհելով թէ ինչքան օգտակար գործ կը կատարուի անոնց վրա:

Աերջին նամակու զրեր ու գոցեր էի բայց դեռ գրապան էր երբ Ամերիկային շարազոյժ հեռագիրը<sup>70</sup> կարդացի Ֆրանսերէն թերթին մէջ: Սարսափած ու ընկունած՝ սկսու չունեցայ բանալու և գրնու բառով մը զգացումս հոն յայտնելու: Բայց ամէնէն աւելի Թեզի խորհեցայ այդ պահուն՝ թէ անցեալին մէջ եւ թէ ներկային: Կը հասկան ի՞նչո՞ւ: Անցեալը բարերահուսարար անցած է, իսկ ներկամ՝ գիտէի թէ ո՞րքան պիտի յուղէր եւ ցնցէր Թեզ՝ նկեղեցին ու ազգին զարդուած այս դաշոյնի հարուածով... ու նարդիկը<sup>71</sup> ամէն ինչ կ'ընեն անձի ի վեր, վերը բաց պահելու, նոր հարուածներու սպառնալիքը զգացնելու հանար: Դարձա՞ն ասոր: Եթէ կարողիկոսներն ու պատրիարքները համախումք բան մը շնու կրնար ընել ժողովորոյ ծառացնելու համար՝ յուսաի չէ որ կրնայ որիշ միջոց մը գտնուի ոճիրի եւ բայրայումի շարունակութիւնը արգիլոյ:

Իսկ Պալարեա՞նը: Ո՞չ, չնա ուղեր գիտնալ թէ մեր հանրային կարծիքը կը մարսէ այս զայրակղութիւնն ալ<sup>72</sup>: Ի՞նչ նկեղեցի, ի՞նչ նուիրապետորթին է այս՝ որ հանրային կարծիքին պէտք ունի ասանկ պարագայի ոն անզամ: Հանրային կարծիքըն է որ վարդապետ ու եպիսկոպոս կը ծեռնադրէ: Թեռնացորդը պէտք չէ՝ որ ինքնարերարար շարժի՝ իր սխալը դարմանելու, չարիքը բառնալու համար: Իսկ եթէ պիտի սպասէ որ Մուշտիկ<sup>73</sup> պէս այս ալ ինքնիրենը բարեհաճի հեռանալ՝ որպէսզի վերջէն այցի երթայ ու կերպիչում ընել հետո, բոլցը որ բան թէ այդ նուիրապետորդինը ունեցող նկեղեցին ոչինչ կ'արժէ եւ ի զու որ յոյ կը դնենք անոր վրայ, ի զու որ զայն կը պաշտպանենք: Պերպէտրան (Հայկ) ստացած է դրկուած զիրքերը: Հաշուելով իրաքանչիրին վրայ նշանակուած զինը՝ ան ինձի վճարեց ընդ ամենը 50 Ֆր., յայտնելով որ եթէ աւելի պարտական է՝ մնացորդն ալ կը վճարէ: Հաճեցէր, ուրին, 20 'Սէր նրա փիխարժերէն զեղչել այս 50 Ֆր.ը: Պերպէտրան ինքն ալ պիտի զրէ ուղղակի, բայց յորեւեանվ (որ 8 օրէն կը կատարուի) իրապէս շատ զրադած է այս օրերս:

Դեռ ոչինչ գիտես ընելիքին մասին: Հաւանական չէ որ կարենամ այս տեղէն շարժի այստեղի միջոցներով: Յնոտյ, ինձի բնաւ հանելի չէ (հասկցէր աւելին) անդաստան ընելու պէս բաղաբէ բաղաբ եւ երկու երկիր փոխադրուիլ յորեւեանի համար: Թերեւս, սակայն, զարնան Սուրբա զամ՝ միմիայն կաղղութելու համար աժան զինով՝ եթէ ատոր ալ կարելութիւնն ունենամ: Վերջէն թերեւս Հայաստան երթամ՝ եթէ ուզեն:

Թորգոննեան Հայկին նամակը որկնցի իրեն՝ թիշ մը ուշ, հասցեն չունելի: Վաղուց տեսած շնու զինը: Զերդ խոր սիրով եւ յարգանքով Վահան Թերեւսն

## 10.

Փարիզ 12 Սարտ 1934

Սիրելի Սրբազն,

Զեր շնորհաւորական հեռագրէն նոր ստացայ նաև 28 Փետր.ի նամակը: Խոր ու մեծ շնորհակալութիւն. որիշ ի՞նչ բառով կրնամ զգացումս յայտնել: Առի նաև 182.40 Ֆր.նոց չեքը, որ աւելացով նախապէս Պ. Հ. Պերպէտրանի վճարած 50 Ֆր.ին վրայ՝ կը փակէ 20 օրինակ] 'Սէր'ի վերջին հաշիր: Ընորհակալ եմ ասոր համար ալ:

Գալով յորեւեանին, ըստ՝ թէ դրին ինչ որ կրնային: Թերեւս ոչ: Բայց զանգատիլք վայելու չէ: Աւելի գէշ՝ Մարտէյի մէջ: Տէսինէն՝ աւելին չէր սպասուեր արդէն իրբեւ կազմակերպական շնորհ, եւ ամէնէն անկեղծ, բոլորանուեր ճիզը հն՛ եղած էր: Տխոր է գիտնալ՝ ամէն օր թիշ մը աւելի որոշ ու հաստատ կերպով, թէ մարդ չունինք, չի հասնիր: հասածը կը փոխ Ֆրանսայի մէջ: Ընկերային կեանքի քայլայումը կատարեալ է: Կը խօսին ամէն շրջանակի, ամէն կարգի ճարդոց համար: Բան ո՞ր չեն առած նոր միջավայրն իրբեւ խելք, իրբեւ տոկունութիւն: Վրայ սուած են ինչ որ ունեն եւ կը յարմարէր իրենց հին միջավայրին: Եւ ըսել թէ կը պարծենայինք մեր *adaptationի*<sup>74</sup> կարողութեամբ...:

Խօսքը մէջերնիս, նիրական արդինքը 16,000 է, որուն 4000ը ծախը եւ 5000ը նախապէս այս ուր ամսուան մէջ կտրուած: Կը ննայ 7,000, որով կարելի է ապագայի շատ մը ծրագիրներ շինել...<sup>75</sup>

Անցեալ շարքու Եղիպատու երթալու հրաւու ստացայ ու պատասխանեցի մերժումով:

Մարտէյի մէջ հիւանդացայ: Այսօր 15 օրէ ի վեր վերադարձած եմ ու աղեկ-նարու տեղ՝ գէշցած: Պրոնշիր, էնրոփտ, անքէրիփ<sup>76</sup> միասին: Վերջինը ամէն նեղացողիշն է: Ոչ հաց, ոչ միս, ոչ բանջարեղեն, միայն մաքարնին եւ բրինձ կ'ուտեմ: Ասոնք ալ՝ ոչ պէտք եղածին պէս պատրաստուած, բանի որ պատրաստոյ չունին: Քօլունանը<sup>77</sup> կը դարձանէ, բայց դեղը օգուտ չըրաւ ընդհանապէր:

'Սին ին ալ շատ շնորհակալութիւն: Կը հածիր ուսումն[ական] խորհուրդին եւ Պ. Միսալեանին<sup>78</sup> տալ ներփակ քարտերս:

Զերծ սիրով եւ յարգանքով Զերդ ամձնուէր

Վահան Թէրեւան

## 11.

Փարիզ 9 յուլիս 934

Սիրելի Սրբազն,

Չառոնց է չենք գրած իրարու. ո՞վ է պարտատիրը, ե՞ս թէ դուր, չեմ գիտեր, թէնի լայն առումով եւ «ճիշդը նայած», ես պէտք է ըլլամ միշտ, ես եմ անշուշու:

Այս սողերս (ներեցէր բուրքիս անշնորհքութեան) կ'ընկերացնեն Տիրան վարդապետին<sup>79</sup> հօր եղերական մահուան առիթի իրեն ուղղած ցաւակցական զիշիս: Հանձեցէր, խնորդն, զայն իրեն յանձնել: Միջանկեալ զի եղայ այդ վարդապետը հնու ճանշնալով. խելացի, ողջամիտ, հաւատաւոր եւ եռանդուն երեւան ինձի: Կը յուսամ թէ չեմ սխալած:

Օշականը *engagé*<sup>80</sup> դրեր էր ինո՞ւ ևս լաւ էր դրեր: Երբ մօս երկու շաբաթ առաջ Մայէկանան<sup>81</sup> ինձի առաջարկեց անոր պաշտօնը Կիսլովի մէջ (յետոյ աւեցնելով կրտական տեսուչի, վերջն ալ վարժապետանոցի տեսուչի պաշտօնը) առաջին խօսքը եղաւ սաւ-պայմանաւ որ Օշականը նախ ուրիշ տեղ պաշտօնի մը կոչուի: Եւ միտքս Երտսաղէնն էր՝ կը խստովանին: Ասոր վրայ՝ ըստ թէ ինձն ալ Ձեզի գրած է եւ ինձն ալ լսեցի թէ ընդունած էր: Գալով ինձի, կ'երեւակայէր թերեւս որ այդ պայմանով ալ շատ տար չէի առաջարկին հանդէպ, մանաւանդ որ այնքան չփոր էր ամ: Այդ միջոցին յանկարծ Պուրրէշն առաջարկուեցաւ տեղույն ազգ: Վարժարանին տեսչութիւնը՝ երեք տարուան համար եւ գոհացողիչ (ըստ հաւաստան) բոշակով մը:

Ծուտափոյք պատասխան պահանջած էին (ողաճառվ նոյն իսկ), գրեցի բայց տասը օր անցաւ ու դեռ պատասխան չափ<sup>82</sup>: Կը տեսնէր որ մեկեն ի մեկ ուսուցիչ ու տեսուչ դարձայ նորեն<sup>83</sup>, նոյն իսկ Զերք Զերք խոլուծ ուսուցիչ մը պատճառը, զիտեն եւ զիտէր, իհներուն հետզիեստ անհետանալն ու նորերու շխասնին է միայն:

Կը յուսամ թէ առողջորդիւննիդ տեղն է եւ գործերուն հետ այսպէս թէ այնպէս «ծօլա կ'երթար»: Հու համ-հոտ չկայ ոչ մեկ բանի մէջ: Ըիշ մըն ալ ասոր համար ուզեցի հեռանալ այս տեղէն:

Զերք խոր սիրով և յարզանքով  
Վահան Թէրեւան

## 12.

Փարիզ, 11 Հոկտ. 934

Սիրելի Սրբազն,

Երեկ ստացայ շոգենաւէն Զեր գրած նամակը, զոր գրել տուող զգացումին համար շնորհակալ եմ:

Աւել 12 ժամ վերջն ալ առի Կիպրոսէն դրկուած visaen<sup>84</sup> արտօնագիրը: Հակառակ որ բանի մը օր առաջ Մալէգեանին ըսած էի թէ շատ ուշ է արդէն եւ կը հրաժարիմ Կիպրոսի «հաճոյրներէն» երէ արտօնագիրը զայ իսկ, Զեր «յորդուական»ին ազդեցութեան տակ զացի եզրապտական հիպատոսարանը, որ հազի հանծեան երեք ամսուան համար վերանորդել ժամանակազանց laissez-passceru<sup>85</sup> բայց բրամիկիր<sup>86</sup> visa չտուին, réponse payie<sup>87</sup> հեռազիր մը միայն տուին Գահիրէ իմ ծախսովս (118 Ֆր.): Պիտի սպասենք 3-4 օր. մերժումն պարագային<sup>88</sup> պիտի ջանանք որիշ միջոց մը գտնեն: Լաւագոյն ենքաղաքանը՝ Նոյենըրեի սկիզբը միայն կրնամ Կիպրոս ըլլաւ, ինչ որ կը վճառ թէ գործին եւ թէ ինձի: Երեք ամիս ի վեր որոշուած եր մեկնում: Ասիկա՞ երէ վկանորդին չէ, աւելի գէշ բան մըն է, incurie<sup>89</sup> է:

Հետուեալին վրայ՝ Զեր հոգածու ուշալորդին կը խնդրեմ:

Երեկ, Քարեգործականի գրասենեալը, հանդիպեցայ Կիպրոսէն եղած նախկին սանի մը: Անոնք Հայկազ Սինանեան, ծնողը պարտիզակցի, ինը տարագործեան մէց Ըլկըն ծնած, ատեն մը Գահիրէ Զեր քովը մնացած եւ Գալուստեանի<sup>90</sup> աշակերտած, ունի Զենէ ստորագրուած վկայական մը Մալզոնիանէն մեկնելէ վերջ՝ ատեն մը Լարնաքայի մէջ եւ վերջէն՝ Մոնք-Շարօ լուսանկարչի քով աշխատեր է եւ ունի լաւ վկայականներ իր գործատերերէն: Տարին, որ ի վեր հոս Փարիզի մէջ գործ փնտոեր է ու չէ գտեր: Լաւ տպանութիւն բռնուց թէ իմ եւ թէ Պերպէտեանի<sup>91</sup> ու Խանճեանի վրայ: Հաւաստեց՝ որ հակառակ մասնակցած շըլլալոն (աւել առաջ վարժարանը բռնած է եղեր արդէն) երկու տարի առաջուան ըմբուստական դեպքերուն՝ մասնակից ներկայացուեր է անոնց, դաշնակցական ուսուցիչ Արտէն Ամէմեանի կողմէ: Զեզի գրեր է, բայց պատասխան չէ տոեր: Զեր հոս ներկայութիւնն ալ շատ ուշ լսեր է ու յայտնեց թէ երէ ժամանակին լսէր իսկ՝ պիտի շնանարձակէր դիմելու, կարծելով որ զինը յանցաւոր կը նկատէր: Զերկարեմ, գրասէր եւ թիշ մըն ալ գրող, անկոսակցական, բարեկիրը և համակրեյի տղայ՝ մըն զոր անդրծորդինը հասցուած է յուսահասութեան դրուր եւ որուն կրնաք ազատարարը ըլլաւ կամ հոդ կանչելով կամ հոս մէկու մը յանձնարարելով որ անպատճառ եւ շոտով գործ մը հայրայթն իրեն: Զեր տուած վկայականին համաձայն թէեւ տարիիր 18 պէտք է ըլլայ՝ բայց 20 կ'երեսի. իր հասցեն է՝

Haigaz Sinanian, 29, rue des Abbesses, Paris (18<sup>o</sup>):

Խմ կողմէս՝ երեկ իրիկուն խօսեցայ քարեկամ լուսանկարիչի մը, որ մինչեւ իիմա շրջում՝ խանոր մը գտնելուն պէս պիտի հաստատուի ու խոստացաւ այն առեն միայն (1-2 ամիսն) կանչել զայն. մինչ այդ՝ տղան, որ դեռ մաքր հազորած է և մաքրու դեմք մը ունի, կրնայ ընկողմիլ. Զեր միմիայն քարոյական հոգածորինն իսկ՝ պիտի ազդէր, և լաւ ազդէր, իր վրայ, պիտի փերանորոգէր իր սպանելու մօս քաջորդինը: Խննդրեա երկողող մը գրեցէր իրեն:

Կը յուսամ որ օգոստուցաք Զեր ճամբրոյութենէն՝ առողջական տեսակէտով. այլապէս՝ վաճրին օգուտն ալ անշոշտ պիտի լսին մօտերս...

Բարենքը Հ. Եղիշէին<sup>91</sup> և Պ. Նորեանին.

Զերդ յարզանքով և սիրով  
Վահան Թէրեւան

### 13.

Նիկոսիա, 4 Դեկտ. 934

Սիրելի Սրբազնա,

Եկայ վերջապէս: Առող եմ: Առ այժմ դժողու ալ չեմ: Նոյն իսկ, երէ զօր ընեմ, պիտի ըսեմ թէ զո՞ն եմ:

Երէ կը հետաքրքրուիք, ըսեմ որ Պ. Կիրակոսեան<sup>92</sup> ըրաւ լաւագրյն ընդունելուրինը, Ֆամակուսաքյն սկսեալ ուր եկած էր ընդ առաջ և շարունակելով մինչեւ այսօր, կանխաւ հոգացած և հոգարով հանգստաւէտուրեան բոլոր կարելի միջոցները և աշխատելով նաևս զործիս սկզբնաւորութիւնը դիրացնելու: Զեր շեշտովը և Զեր տուած օծուրեամբ բարին՝ շնորհակալ եմ:

Ի հարկէ, մինչեւ յարմարիս քիչ մը՝ պիտի նեղուիմ. կեանքի իմանական շրջումը Փարիզէն Կիսրու և պանովուն վարժարան փոխադրութեամբ՝ պիտի ցանցէր Ենրական՝ որ լաւ Ենրակայ մըն ալ չէ միշտ բայց պիտի ջանայ ըլլալ:

Գահիրէի մէջ մէկի տեղ երկու շաբար անցուցի ստիպեալ. Առաջնորդարանէն որ զացի երկու անգամ՝ Զեր բացակայութիւնը տարօրինակ բուեցաւ ինձի. զիտնալով հանդերձ որ հոն չէր՝ սրահէն ներս բնագլարաք Զեզ կը փառուին աշքերս. հանդիպելով Մամրէ Եսպ.ին<sup>93</sup>, reaction<sup>94</sup> մը կ'ունենային ինչպէս ծանօթ ընդարձակ գրքի մը համառօս և ժողովրդական տպագրութեան դիմաց:

Այսօր այսրան. օրինեցէր ու զօրացուցէր զիս.

Զերդ սիրով և յարզանքներով

Վահան Թէրեւան

### 14.

27 Դեկտ. 934

Նիկոսիա,

Հանցեցէր ընդունիլ Նոր Տարիի և Ս. Ծննդեան առթի շնորհաւորութիւններս և մարտանքներս: Խնչակս զիտէր, միշտ այսպէս մարդավարի եղած չեմ: Տեղոյն շնորհն է, կ'երեւայ:

Ուր օրէ ի վեր բարական տկար եմ. աս ալ տեղին ասպանորդութիւնը՝ հաւանորէն. քիչ մըն ալ արդինը կեանքի և սնունդի փոփոխութեան: Բարերախ-

տաքար երկու օրէն արձակուրդը կ'սկսի և կրնամ թիշ մը կարգ-կանոն դնել  
թէ աշխատանքի ու կեանքի ծնիւն և թէ մտածումներուն մէջ:

Խորին յարգանքով և սիրով

Զերդ

Վահան Թերեւան

15.

Սեղոնեան Կրբական Հաստատութիւն

Նիկոսիա (Կիպրոս)

18 Յունվ. 935

Ամենապատի Տ. Թորգոն Արքեպո. Գուշակեան

Պատրիարք Ս. Երոսաղէմի

յԵրուսաղէմ

Սիրելի Սրբազն,

Յուղումով կարդացի միարանութեան երեց անդամներէն Տ. Սմբատ Եպո.՝<sup>95</sup>  
վախճաննան զոյժը: Բաւական իինէն կը ճանչնամ զինք. միր և գործունեայ  
եկեղեցական մըն եր. կարծեմ թէ իր զոյզ պատրիարքական) փախանորդու-  
թինները վարած է խորնութեամբ: Հաճեցէր ընդունիլ ցաւակցութիւնս հաս-  
տառութեան կրած այս դասնախէտ կորուստին հանար:

Ընդրհակալութիւն Ձեր 2 Յնվ. բուակիր նամակին հանար:

Տկարութեան հանար արդարեա օգտուեայ ծնունդի արձակուրդէն: Բարե-  
րախտարար այդ արձակուրդները կան. իիմա կը հասկնամ թէ աշակերտնե-  
րէն անելի ուսուցիչներուն համար պէտք և նոյն խակ անհրաժեշտ են անոնք.  
շնու կարծեր որ ունե վարչական պատոս այնքան սպասիչ ըլլայ որքան ու-  
սուցականը. մտիր courbature<sup>96</sup> մը՝ որ կ'ստեղծուի կոր ուղեղ միշտ դէպի  
վար՝ մեղ միջոցի մը մէջ ծուելու ծիգէն: Ուրիշ իին եւ վարժ ուսուցիչներուն հա-  
մար թերեւս ծիշ շըլայ ասիկա. ինձի՝ ծիշ է, որովհետեւ այս երրորդ կամ  
չորրորդ անաման է որ փորձը կ'սկսի 22 տարուան մէջ եւ հաւանօրէն ոչ է  
այլ եւս սպասել որ կորուսած ծկունութիւնս վերապատճեն:

Օշականէն նամակ մը առի և պատասխանեցի խւկոյն: Ուրինան Նարդումիին<sup>97</sup>  
Հայ-Բոյժը<sup>98</sup>, լոյս շնասած արդէն, բան մը բուժեր է և միայն ասոր համար  
իրեն երախտապարտ եմ. կէս-թիշկ մը ոչ-թիշկի մը ճամքան զոցած, արդար  
է: Զգո՞յշ սակայն. երէ քաղաքները, քաջակերուած մեր մէջ ամէն բան ընելու  
համար իրենց գուած թոյլուութենէն, թժկուրիսն ալ պիտի ընեն, վաղը կրնան  
նաև կնունը, պատարագ և պատրիարքութիւն ալ ընեն, ու այն ատօնն...  
անշուշտ Հայ-Բոյժի ծանուցումն առաջ տարիամոզած էիր մեր բարեկամը<sup>99</sup>  
և յորդորած որ զիհանայ իր tensionով<sup>100</sup> միայն գրադելով. tension artérielle,  
tension d'esprit և tension de style<sup>101</sup>... ատօն՝ առանց դոյզն շարութեան.  
ընդհակառակն զորվով, բայց նորէն՝ շնման յ. իս կը տափակցնէ իր  
զանգուածին տակ, ինչպէս պիտի սուր Մալէկեան... առաջին բարը միայն:

Չահանին<sup>102</sup>՝ Դափր Ամյառը՝<sup>103</sup> իին ծրագիր մըն է կարծեմ. երէ այդ Դափրը  
իրօք «խելօք» միտք մըն է և ոչ թէ խելօք Դափր մը միայն, կ'արժէ որ  
Չահանը բակէ զայն պատող լեզուի ցանցը և մեզի ճանչն հսութեան մեր  
մեծագոյն իմաստաւերը, միեւնյան ատեն ինքն ալ արժանանալով պատիսի և  
մրցանակի (Շուրեւան):

Խոկ շքեն թերթուածներու գէր երկուտասնեակով մը Աստուածաշունչի բարգ-  
նանութեան յորեւնանին մասնակցելու<sup>104</sup> Ձեր երաւերը Սիոնի բարձունքն եւ

մէջէ՛ շափազանց լուրջ է որպէսզի թերեւորէն վերաբերուիմ անոր հանդէվ: Նաևակը ստացած օրէս իսկ լուսած են զործի: Երկուտասնեակին առաջինին առաջին չորս տողը գրուեցաւ իսկոյն քայլ գրաքար Աստուածաշունչի մը պակասը Ձեռիս տակ՝ քափս կոտրեց: Եթէ կարենամ այդ կամ որիշ մը հասցնել ոչ թէ Փետրիվարի այլ Մարտի թիվին համար՝ քարերախաս պիտի ըլլամ. իսկ որպէսզի այդ նէկը յաջորդներ ալ ունենայ՝ հրաշքի պէս քան մը պէտք է պատահի, ինչ որ յուապի չէ այստեղ:

Պ. Կիրակոսեան ծրագիր մը ունի Զատկուան արձակուրդին Ձեզի այցելելու՝ զիս ալ միասին քաշելով. եթէ հրաւերնի տաք ըլլայ չէ չըսեմ թերեւս: Ամքան «արձակուրդը» հաւանուեն անցընեմ ... Հայաստան՝ որկէ ունին այդպիսի տաք հրաւեր մը, նոյն իսկ երկու հրաւեր<sup>105</sup>. տեսնենք ինչ կ'ըլլայ:

Ընդունեցէր, Սրբազն, խորին եւ սիրալիր յարգանքներս

Հահան Թէրեւան

Յ.Գ. (27 Յնվ.)

Այսօր վարժարանին մէջ ընդունեցինք Երուսալէմի անկիրան Եպիսկոպոսինք:

## 16.

Նիկոսիա, 22 Մարտ 935

Սիրելի Սրբազն,

Ձեր 11 Փետր. բուակիրը շնորհակալութեամբ ստացած եմ ատենին:

Երուսաղեմն մերժուած՝ պահ մը խորհեցայ իմ մասիս Անքիլիաս ապաստանի յառաջիկայ Զատկին, քանի որ անպատճառ կրօնաբոյը նրանորդի մը պէտք ունենալ կը բուէր ջերմեսանդորրինս այդ սուրբ օրերը անցընելու համար: Չահէ Ս., որուն զրած էի այդ փափարս իր արքութիւնը շնորհաւորող նամակիս ճայրը, ողջ ըլլայ, այսօր կը գրէ թէ խոժող դէմքերու պիտի շնանդիպիս ինս: Այսուհանդեռ ծիչը իինա, Պ. Կիրակոսեանի հնու տեսակցեկ եւ լսել եսոր թէ մեր զատկական արձակուրդը ուր օր է ընդ ամէնը, հրաժարեցայ այդ երջանիկ հեռապատկերէն՝ անոր վայելը յետածգելով ամքան, եթէ ջերաբ Հայաստան, որկէ նոր լոր մը չունին դեռ:

Ուրիշ աղօս ծրագիր մը՝ հետեւան է. իրեւ ոխտաւոր, Շրագալոյցի երեկոյին ներկայ ըլլա Ս. Յարութեան տաճարը, հեռուն տեսնել Ձեզ, յաջորդ օրը այցելել Օշականին եւ Շահանին եւ Երեւոյին վերադառնալ Կիպրոս՝ իմ քաղցրիկ բոյն: Այս պարագային Վանքը գրկուած պիտի ըլլայ, սակայն, այն լիարուն դարպասն զրու պատրաստուած էի իինս ընծայելու...

‘Սիռն’ները այժմ սկսայ փնտուել եւ կարդալ: Խճրագրականներուն կը նախանձին կոր, ‘Պողիկոսու’ին՝ պիտի նախանձին, երբ աւարտի: Օշականը դիմքած ըլլակ կ’երեւիք՝ այդքան շատ եւ մինչեւ իսկ թերուուած գրել տալու համար, ինչ որ դարձեալ նախանձս գրգռեց, քայլ ի գոր, որովհետեւ հնու օդը բուրովին հակարանաւուղական ըլլա կը բոլի՝ գոնեւ ինձի համար: Ոչ իսկ թերուուածի մը՝ զալս ի վեր: Աւելի շնմ արժեր արձակի համար: Զորութիւն բացարձակ:

«Տրոնցկուութեանս կծիկը» շնմ քակեր, ինձի կը պահեմ եւ առես ալ ծանր կը նստին» մինչեւ տարեշրջանին վերջը: Անկէ անդին շնմ խոստանար: Շնչումը արդէն կապարի շափ ծանր է վրաս: Պետք է թերեւնամ եւ ոչ թէ աւելի ծանրանամ: Երանի՝ ծանրացողաց...

Սեծ սիրով, խոր յարգանքով եւ Ս. Աջոյդ համրոյրով

Զերդ  
Վահան Թէքէնան

17.

Մելգոնեան Կրթական Հաստատութիւն  
Նիկոսիա (Կիպրոս)

26 Ապրիլ 1935

Ամենապատի

S. Թորգոն Արքեպոս. Գուշակեան

Պատրիարք Ս. Երուսաղէմի

Երուսաղէմ

Սիրեկի Սրբազնան,

Թոյլ տուեր շնորհատըն Քրիստոսի Ս. Յարութեան տօնը և մաղթել որ շատ տարիներ մարմնի և սրտի հանգստութեամբ վարէր Զեր բարձր պաշտօնը:  
Հաճեցէր ընդունի նաև ցաւակցութիւնս միարանութեանդ երեց անդամներէն Սատրէու Եպոսի<sup>106</sup> ի Տէր հանգստեան առքի:

Խնչակս գրած էի կանխար, վաղը՝ ճրագալոյցի երեկոյին, Ս. Յարութեան Տաճարին մէջ ներկայ պիտի ըլլամ... հոգով և պիտի տեսնեմ Զեզ Զեր պարտականութեան տեղույն վրայ: Անդիլիսի պատմութիւնը հնարուած էր, խնչակս ճիշդ գուշակած էր, Զեզ նախանձարեկ սրտմտութեամբ տոշորելու համար միայն...:

Սեր Զատիկը անցաւ տիսուր և խռով: Նախորդ օրը, նահատակաց օրուան հանդեսով, այսինքն նորէն սուզով վերջացաւ արձակուրդը: Երեկ վերսկսած էի դասերս, այսօր, անհանգիստ, սենեակս մնացի:

Խոր յարգանօր և սիրով մեծաւ ինչակս միշտ

Զերը

Վահան Թէքէնան

18.

Ամիանք (Կիպրոս) 2 Օգոստ. 935

Ամենապատի

S. Թորգոն Ս. Պատրիարք Գուշակեան

Երուսաղէմ

Սիրեկի Սրբազնան,

Նազարեթի մէջ և շրջակայրը գեղեցիկ գիշեր մը և ցերեկ մը անցուցինք: Չուրեցարքի երեկոյ ժամը 7ին նաև մտանք. գիշերեցինք արտաքյ անկողնոյ և առաւտունն երը կը մօտենայինը Կիպրոսի, զարմացմամբ տեսայ մեր կարգին ճամրորդներուն մէջ Ծահէ Եպոսը<sup>107</sup>: Ամիս մը Գերմանիա պիտի անցընէ Ամերիկա մեկնելէ առաջ: Խռակցեցանք երկու ժամի շափ. Պ. Կիրակոսեանի հետ նոր կը ծանօթանար: Առողջութիւնը լաւ կը բուեր. բայց կը ծխէր բուխերիկի մը պէս:

Կրկին և ցերմ շնորհակալութիւններս Զեր պատրիարքական և բարեկանական հիւրափութեան համար: Յարգանքներ սրբաշնորի և հոգեշնորի հայներուն. բարեկան Օշական և Ծահան բարեկանաց[:]

Զերդ խորին մեծարանօր և սիրով

Վահան Թէքէնան

Յ.Գ. Այսօր անհանգիստ եմ. ստամոքսի եւ աղեաց ցաւ ու արիսներթութիւն. անկողնիս վրայ շտկուեցայ այս երկողող ընկերացնելու համար Պ. Կիրակոսեանի նամակին:

19.

‘Արև’ Օրաբեր

Քաղաքական եւ Գրական

Գահիքէ, 23 Դեկտ. 1935

Սիրելի Սրբազն Պատրիարք Հայր,

Ներկայիս կը խնդրեմ որ հաճիք ‘Արև’ը՝ զոր այնքան ուրիշ առիթներով պատուած էք, պատուել անգամ մը ես Նոր Տարիի թիվն համար գրութեամբ մը, ասորազուած՝ երէ կարեի է՝ Զեր բուն անունով, երէ ոչ՝ Նուուր ծածկանունով: Պիտի իրատարակենք բացառիկ թի մը, 6 կամ 8 էջ, ու ամերաժեշտ է որ ան Զեզմով բացուի:

Երկրորդ խնդրանք նը. բարութիւնը ունեցեր – ներդաշխու ըլլարով և ըմերով ձեւին համար – յանձնարարելու Օշականին եւ Ծահանին որ մէկ-մէկ կարծ կամ միջին երկարութեամբ գրութիւն դրկեն վասն նոյն նապատակին: Վասն ես որ Զեր բարձր ու հայրական միջամտութիւնը պիտի յաղրէ իրենց չկամութեամ՝ երէ ումին:

Ես կը խնդրեմ, այս ամենուն համար, որ ինձի հասնին ամենափոքր ուշացումով, ամենամեծ արագութեամբ: - Կանխայայտ խորին շնորհակալութիւն:

Սնձարանով և սիրով

Զեր

Վահան Թթէեան

Յ.Գ. Քանի որ «գրական» է նամակս, արդեօր Պ. Նուրեան Զեզի ցուցո՞ւց ու տանաւոր մը, դրկուած Կիպրոսէն, «Մուեալ ծով»ուն վրայ, թէ ոչ՝ իրեն ծօնած ըլլարու համար, համեստութիւնը շներեց ցոյց տալու, թէ ոչ՝ այնքան գէշ զուար որ ինձի խնայելու համար չկարդացուցիք ուրիշներուն: Բայց արդեօր Պ. Նուրեան չստացա՞ւ զայն պարտուակող շնորհակալութեան նամակս, բան մը՝ որուն համար պիտի ցաւի իրօր:

20.

‘Արև’ Օրաբեր

Քաղաքական եւ Գրական

Գահիքէ, 7 Յունվար 1936

Սիրելի Սրբազն

Նախ շնորհակալութիւն Զեր Օրացոյցի թերթուածք արտաստվելու արտօնութեան եւ նոյն Օրացոյցի նույրին համար ինձի անձնապէս:

Յանոյ շնորհաւորութիւններ եւ բարենադրութիւններ Նոր Տարիի եւ Ս. Ծննդեան առջի թէ՝ Զեզի եւ թէ Զեր մեծ հաստատութեան. առողջութիւն Զեզի ֆիզիքական եւ Վասրին նիրական ու բարոյական:

Գայով թերթուածիկն որ Պ. Նուրեանի բով կը գտնուի երէ կը կարծեր որ կրնայ ‘Սինմ’ի մէջ իրատարակողի հաճեցեր այդ պատիւը ընել անոր. ծօնազուրութիւնը՝ ինչպէս որ կ’ուզեր:

Չորտք որ փոստաճիտրիւն<sup>103</sup> ընել կուտամ, պարզապէս խնայողութիւն է որ կ’ընեմ խնդրելով որ ներփակ երկու բարդերը Օշականին ու Ծահանին հասցներ. շնորհակալութիւն նախորդ յանձնարարութեանց եւ այս յանձնումնե-

բուն համար.- 'Արեւ'ի բացառիկը մեծ բան մը չեղաւ բայց այլրանն ալ ցաւելով ծնաւ...<sup>109</sup>

Ձերդ խոր յարգանօր եւ սիրով

Վահան Թէքենան

Յ.Գ.- Ելրուսալէմէն Զեզի տրուած հանրազրութեան մը (168 սոտրազրութեամբ) պատճեն ստացայ այսօր՝ հրատարակութեան համար: Ս. Յակորի մէջ անգիշացոց իրաւունքներ կտուաք եղեր...: Արդեօր անպատճ կը գտնէ՞ք հրատարակութիւնը... իսկ լատինացման հա՞րցը. յարմա՞ր է հետապնդել մեր յրած Զետով, կամ տարբեր կերպով, կամ բնաւ:

Նոյն

21.

Գահիրէ, 28 Դեկտ. 936

Սիրելի Սրբազն,

Կ'աճապարեմ Նոր Տարին և Ս. Ծնունդը Զեզի շնորհաւորելու եւ այդ առքի ուղղուած պատշաճ մաղրանքները սրտանց ուղղելու Զեզի: Կ'աճապարեմ որպէսզի ուշ շննամ, մտածելով՝ գեր մէկ անգամի համար՝ թէ ուշանալէն լաւագոյն է կամսելու:

Ի՞նչ ըսիր 'Արեւ'ի մէջ 'Սին'ի վրա<sup>110</sup> եւ անկէ առաջ Օչականի վրա<sup>111</sup> երեցած յօդուաններուն: Այդ ի՞նչ վորի ցան կամ պոչի ցան է որ պատճաներ եք այդուել մէկուն՝ որպէսզի իր մէկ կամ միւս կողմը այդպէս զետին բրսէ եւ այլքան ծիծաղելի ու արգահատելի դառնայ: Զանացէր 'Կոշնակ'ի<sup>112</sup> «Քարձուրթեան» հասցնել 'Սին'ը՝ հետևելով անոր օրինակին եւ տարով անոր կրօնարարոյական յօդուաններուն նման «շինից» յօդուաններ, որոնցմէ 'Արեւ'ն ալ կտուայ յաճախ՝ Պատ[ուելի] Գոնսիկանի սոտրազրութեամր...: Զմոռնաք նաեւ 'Բազմավէպ'ը<sup>113</sup>, իրբէ հաւաքավայր «պատրաստուած», «մասնագէտ» վարդապետներու մտքի արտայայտութիւններուն...:

Գահիրէ իր ընտրութիւնները կտուարց<sup>114</sup>: Խնչպէս նշարեցիք՝ ես մէկ բու անգամ շտացաց: Արդէն ընտրող ալ չէի՝ որովհետեւ ոչ որ դիմում ըրաւ ինձի ազգ. տուրք գանձելու համար և Քաղ. Ժողովը մտքէն շանցոց վճարեալ կամ անվճար carte d'électeur<sup>115</sup> ոնց դրկել անո՞ր որ Եզիփսոսի ազգ երեսփոխանը, կարող[իկոսական] ընտրութեան և ազգ[ային] Համազումարի անոր պատուիրակը, Քաղ[արական] Ժողովի ատենապետը եւ հեղինակի, խմբազրապետի ու դպրոցի տնօրէնի պէս կարգ մը ուրիշ աննշան բաներ եղած է ... Շէ՞ք ըստք կեցցէ՝ հայութիւնը: Մեր մէջ ըիշ մը յարգանքի համոյիպելու համար պէ՞տք է անպատճառ թժիշկ կամ փաստաբան ըլլալ:

Խորին յարգանքով եւ սիրով

Ձերդ Վահան Թէքենան

Յ.Գ. Խենդ Տաճառը թէն ըիշ մը աւելի լաւ է ֆիզիքապէս բայց կը տառապի՝ ջանալով ծածկել բովիններէն իր կրած տառապանքը: Եթէ կազդորիչ եւ զուարքացուցիչ բանի մը տող գրեր՝ բարիք մը ըրած կ'ուլլար իրեն:

Նոյն

22.

'Արեւ' Օրաբերը

Քաղաքական և Գրական

Գահիրէ, 3 Սարտ 1937

Սիրելի Սրբազն,

Ծառ մեծ ցանով լսեցի Զեր երկու նամակներէն Օշականի հիանդուրիւնը: Առաջինին վերջին տողերուն բողած յուսալից տպաւորութիւնը դժբախտարար փճացուց երկրողը: Միրէ angine de poitrine<sup>116</sup> է իյօր և ոչ fausse angine<sup>117</sup>, չի ներեր, թիշ ատենէն մէկ կամ աւելի անզամ կը կրկնոյի և կը տանի: Ասոր նախազգացումը ուներ իմք Կիպրոսէն՝ երբ ինձի կը գրէր Բարիկ իր tensionին թիւրը ու կը խնդրէր լաւ թիշկներու կարծիքը: Հակառակ ատոր չարաչար աշխատեցաւ անկէ ի վեր, «ուալո» մարմարով մը, որուն դէմ բանիցու զգուշացուած եմ զինքը: Երանի՝ թէ fausse angine ըլլար ունեցածը, ինչպէս Տիրան Պելյերեանինը<sup>118</sup>, որ 5-6 տարիէ ի վեր սրտի ցաւեր ունի և երբեմն տագնապներ կ'ունենայ, բայց թիշկները ի վերջոյ ապահովութիւն զինք fausse angineի diagnosticը<sup>119</sup>: Երեւ պիտի գրէի Օշականին՝ բայց այսօր Զեր նոր նամակը կարդալէ եսոր շնորհութէ լիբայ ընթերցումը և յոգումը վնասել իրն երէ այդպէս չէ՝ հանցեցր ինացնել:

Անցած ըլլայ Զեզի: Ես ալ այս ձմեռ բարական նեղուեցայ և դեռ կը նեղուին սաստկացած հազորս (հարբուխի հետեւանք) եւ երեսի ըերութուուրով՝ որ անցնելու մինչ չունի անցեալ անտուն ի վեր:

Հակառակ Զեր «արգելվ»ին կը ներփակեն ոստանաւոր մը<sup>120</sup>. Երէ յարմար է կոտաք ‘Սինէ’ին, երէ ոչ՝ պատուեցէր. առկէ որիշ բան մը չունին Զեզի յարմարող:

Ընթրիակալուրիւն և խորին յարգանք ու սէր «վերերան»էն<sup>121</sup>.

Վահան Թէրեւան

Այս ոստանաւորը 1925էն ի վեր շատ անզամներ ձեռք առած ու միշտ մէկոյի դրած եմ՝ իբրև շատ «զնտանեկան». հինա ալ խիդան հանդարս չէ բայց ստիպեցիք. մեղքը Զեր ճիտը...:

23.

Գահիրէ, 21 Յուլիս 937

Սիրելի Սրբազն,

Ստացայ Զեր 10 Յուլիս բուակիրը. Կ'երեսայ թիշ մը ուշ, որովհետեւ շորս օր առաջ միայն ձեռք հասաւ:

Սահարձանի խնդրութիւն համար յայտնեցի Զեր գրածը ժողովին՝ որ երեկ իրիկուն կը գտնապէր: Տեսան որ ձեռնարկը ‘Արե’ի կողմէ կատարուած է (այն ատեն և հոս չէի) որոյ յանձնարարեցին ինձի խնդրել Զեր Սրբազնութեան, որպէսզի համիր Զեզի եղած յիսումն պաշտօնապէս հաղորդել ‘Արե’ի փարչուրեան, բայց այն այս վերջնոյն դրական պատասխանին համաձայն Զեր կողմէ տալու համար պէտք եղած արտօնութիւնը տեսլոյն նախկին լեզենականներու միութեան: Այս պաշտօնականութիւնը անհրաժեշտ էր՝ յատաշիկային ունել անախործ ու սրբապիծ վէճերու տեղի շտաբու համար:

Խորապէս շնորհակալ եմ այս ամառ Զեզի հիւր ույառու Զեր ուղղած հրաւերին համար: Դժբախտարար սակայն պիտի չկրնած ընդունիլ՝ արդէն պատրաստուած ըլլարով բանի մը օրէն Լիբանան մնկնիլ՝ որ պիտի աշխատիմ նոյնը բան ժամանակ (2 ամիս) նոր հրատարակուելիք օրաբերք՝ ‘Զարքօնը’ին<sup>122</sup>. Վախճանով հանդերձ որ կրնամ չտոկալ, Պելյորի տուկալի տարին մէջ, նոր գործի մը պահանջած ծանր յոգնութեան: Ըսին թէ պարտականութիւնս է ատիկա ընել. ընդունեցի՝ մասնաւրապէս օգնելու համար անցեալ ամառ Լիբանանի մէջ ճանչցած ու խրախուսած երիտասարդներուս:

Օշականին մասին Ձեր տուած լուրը ուրախացուց զիս: Կը հաճի՞ք ներփակ երկուող իրեն յանձնել եթ մեկնած չէ դեռ ու եթ արդեն մեկնած է՝ յստաշիկային Ձեր նամակին մեջ դնելով իրեն դրկել:

Երեք թէ չորս ամիս առաջ, Ձեր նամակին պատասխանած էի՝ ‘Սիրու’ի հանար ոստանաւորով մը միայն՝<sup>23</sup>: Հոգ չէ որ ոստանաւորը յարմար նկատած չըլլար հրատարակել, կը յուսան միայն որ ստացաք նամակս. այլապէս ես պիտի զար ան եւ չէ եկած:

Ծահանին բարեւներ. Ձերդ սիրով եւ յարգանքով

Վահան Թերեւան

24.

‘Արև’ Օրաբերք

Քաղաքական եւ Գրական

Գահիրէ, 8 Նոյ. 1937

Միքայիլ Մրգազան,

Պէյրուիք մեջ ստացած էի Ձեր նամակը: Վերջին շարաքը ամքողջ հիման պառկելի վերջ՝ ստիպուեցայ նոյն վիճակին մեջ մեկնիլ որովհետեւ վիսիս եւ տոնսակիս պայմանաժամը կը լրանար. հոս ալ շարաքէ մը ի վեր տկար էի. այսօր աւելի լաւ եմ. կը ցակիմ որ չկրցայ Երուսաղեմ հանդիսիլ:

Մեր ընկերն ու բարեկամը՝ Ամերիկայէն եկած Պ. Գասպար Մովսէսեան<sup>124</sup>, քանի մը օրէն Սուրբան պիտի այցելէ, անցնելով Պաղեստինէն եւ Երուսաղէմ 2-3 օր մնալով: Ինը ամերիկահպատակ է. երբ այսօր անզիլիական հիմապատուարանը վիսա տուած է Պաղեստինի համար, Պ. Մովսէսեան, ի պատասխան այն հարցին թէ ի՞նչ պիտի ըլլայ իր հասցէն Երուսաղէմի մեջ, տուած է վանդիի անոնը: Ինձմտ խնդրեց որ այս պարագան Ձեզ հաղորդեմ՝ խնդրելով նաև որ հաճիր, ունէ հարցման առին, պէտք եղածը պատասխանել:- Ես զինը կը ճանշմամ Պոլսէն, եւ նպաստաւոր կերպով. ինչպէս ուին, հոյ պիտի մնայ միայն 2-3 օր եւ ուրիշ բան պիտի չընէ բայց եթ Ս. Տեղերը այցելել:

Պէյրուիք մեջ ալ ինձմտ խնդրուած էր Ձեզի յանձնարարել Պ. Յ. Ալյանսեանը (անունը այս է կարծեմ), շրջանաւարտ Ամերիկեան Համալսարանէն եւ այժմ Երուսաղէմի մեջ անզ. վարժարանի մը ուսուցիչ: Այս յանձնարարութիւնը ներկայացում մըն է միայն. կ’ուզէ որ երբ Ձեզի այցելէ՝ զինը օտար շիմարէք րուղորդվիի:

Մարդաբաններ Ձեր կացութեան բարեկաւումին համար: Խոր յարգանօր եւ սիրով

Վահան Թերեւան

25.

‘Արև’ Օրաբերք

Քաղաքական եւ Գրական

Գահիրէ, 24.12. 1937

Սիրելի Մրգազան,

Խոր ցաւով կարդացի, ‘Յուսաբեր’ի մեջ եւ ոչ ‘Արև’ի, Ձեր անցուցած արկածը: Անցուցած կ’սեմ, հաւատալով որ զախն ու ցաւը անցած են եւ հետեւանքն ու պատճառած անհանգստութիւնն ալ պիտի անցնին շոտով, այսինքն իրենց ասենին: Ի՞նչ գործ ունեիր Երիքով, պարիսամները վաղուց իմկած չն”ն արդէն. Տապանակը հո՞ն է միշտ՝ որ այս վտանգալից օրերուն զացեր եր

այնտեղ և փորձանք փնտռեր...: Եղածը եղած է սակայն, կը մնայ համբերութիւն, համբերութիւն և նոր՝ ն համբերութիւն ունենալ, որպէս հակա-  
Տանըն<sup>125</sup>, որպէս հայ և որպէս նկեղեցական...: Եթէ դոր չէք կրնար՝ պիտի  
խնդրէ որ հրահանգ տայիր մէկուն ինծի յայտնել թէ ինչպէս եք իհմա և ինչ  
է իրական վիճակը ուորին.- կը հարցնեն մանաւանդ մտածելով Զեր  
«Հարար»ին, որոն վրայ կը յուսան որ ունէ ազդեցութիւն շ'ըներ այս արկածը:  
Բարեներ Օշականին և Շահանին. Օշականէն նանակի մը առնելիքը ունին.  
ի՞նչպէս վերադարձաւ Բարիկն, շիրցա՞ծ<sup>126</sup>, փոխուած արդեօր...:  
Ընդունեցեր նոր տոմարով Նոր Տարիի մաղրանքներս  
Զերդ սիրով և յարգանքով  
Վահան Թոքեան

26.

‘Արե’ Օրաբերք

Քաղաքական և Գրական  
Գահիր, 4 Փետրուար 1938  
Սիրելի Սրբազնան,

Թէև նոր լոր մը չունինք բայց կը յուսան որ Զեր ապարինունք անխափան կը  
շարունակէ: Հիւանդաննցն եք միշտ թէ վանք վերադարձած եք, այդ ալ չեմ  
զիտեր: Հարկաւ ցան չունիր սակայն և կրնար կարդալ կամ գրել նոյն խակ,  
արձակ կամ ուսանալոր, յօդուած կամ զիրք: Եթէ այս՝ ասոնք պիտի ըլլան  
Զեր ուորին ձեռագիրները...:

Այսուհետեւ Պատմեիլի Գօնսիկան մը կայ, գոր կը ճանշնար հաւանօրէն իր  
‘Արե’ի գրութիւններէն: 8-10 ամիս ի վեր, արդէն, հրաժարած է ներք իր  
պաշտօնէն՝ իր կէս-համայնքին անկարութեան պատճառաւ, և դիմնը է Առաջնորդարան՝ փափար յայտնելով բահանայ ձեռնադրութեաւ: Իրմէ ալ  
դրսէն ալ լսեցի որ Քաղաքական Ժողովը, մասնաւորաբար Պ. Մէֆերեան,  
համակիր գտնութեան զարդարարին և ինք յուսադրութեաւ: Բայց հակառակեր  
են, ու մինչեւ իհմա կը հակառակին եղեք Մամրէ Եպս. և քահանաները,  
որիշ խօսրով՝ Կրօնական Ժողովը: Պ. Գօնսիկեան (որ այլ ես պատմեիլի)  
չի սոսրագրեր) ասկէ առաջ անգամ մը խնդրեց իհման, յետոյ ես առա  
խնդրանքը, իհմա նորէն կը խնդրէ՝ որ գործ Զեկի յայտնեն, որպէսզի, եթէ կը  
համիր, միջանուրիւն մը ընէք Մամրէ Եպս. ին ու ընդունուի դիմունք:  
Կայ նաևս սա պարագան, որ Պ. Գօնսիկեան, ամսէ ամսն սպասելով  
պատախանի և բարողական պաշտօնի համար որիշ տեղեր դիմուն  
շննելով՝ մնացած է նիրական շատ նեղ վիճակի մէջ, իր կմոց և երկու  
զաւակներուն հետ որոնք «անսուադութեան մատնուած են» կ'ըսէ և կ'ըսէ թէ  
շուարած է ընելիիքն մասին:

Արդ, ես ըրի ընելիքս. որպէս պիտի ըլլայի լսելով Զեր դատաւուանն ու իրեն  
տաիր պատախանս:

Զերդ սիրով և մնացանքով  
Վահան Թոքեան

27.

‘Արե’ Օրաբերք

Քաղաքական և Գրական  
Գահիր, 9 Փետրվար 1938  
Սիրելի Սրբազնան,

Անմիջապես կը պատասխաննմ հիմա ստացուած Ձեր նաճակին, նախ վեցօրեայ – նամակին ստացումէն վերջ այդշափ միայն կը մնայ – զած(ած) համբերութիւն մը ես մաղքելու և յետոյ Գօնսիլեանին մասին Ձեր գրածին կատարելապէս համոզուած ըլլալս յայտնելու համար:

Հինա պիտի սկը թէ ի՞նչ փոփոխամտութիւն է սա Թէրեեաթինը, հազի քամի մը օրուան ընթացքին...: Բայց Ձեր յոզնեցուիշ (Ձեզի համար) բացատրութիւններէն առաջ արդէն, և ինը տար չէի կրօնական պաշտօնեայի մը շապիկ փոխելու պէտ եկեղեցի փոխելու այդ առաջարկին՝ նկատելով մանաւանդ անոր սննդական պատճառը: Այս կողմէ, թեկնածուին «զարգացած» ըլլալը բնաւ լուսավոր չէր ըներ ինձի<sup>127</sup>, դատելով իր՝ ‘Արե՛’ի յօդուածներէն և հրապարակային խօսքերէն: Խսկ իր կողմէ այդ «զարգացումը» մէջբերելով՝ «Մամբրէ Եպս.ը և քահանաները չեն ուղեր կոր որովհետեւ կը վախնան թէ շոր կը ծգեմ իրենց վրայ» խօսքը զոր քանից կրկնեց, ամենագէշ տպաւորութիւն ըրաւ վրա վրա ու կարծես յիշած էի զայն Ձեզի, դիտմամբ, որպէսզի ծանչնար անձը:

Նոյնքան գէշ տպաւորուեցայ ինձի գրած վերջին նամակին այն բառերէն թէ յոյս տուեր են իրեն և հիմա ամօրի մասցած է որովհետեւ այդ յոյսին վրայ հիմնուելով որիշ բարողական պաշտօն չէ փառուած, որով ... պէտք է ուստե զուտ զուտ կուտած կամ գրած ինձի, իրաւամբ անձեռնահան նկատելով զիս այդ մասին, երբ կ’երեւայ թէ ինըն ալ ինձմէ աւելի versé<sup>128</sup> չէ եղեր հարցին մէջ-կայ միայն կէտ մը. սա թէ Ձեզի գրելէս վերջ մէկը հաւաստեց ինձի, որ Մամբրէ Եպս. համամիտ է եղեր զինը ընդունելու, այդպէս ըսեր է, և քահանաներն են եղեր միայն հակառակողները: Ասիկա անշուշտ սիսալ է, բայց պէտք էր սկիզբէն կտրուկ ըլլալ, յոյս չներշնչել իրեն, Ձեզի գրել աւելի կանուխ և հաղորդել իրեն Ձեր պատասխանը: Կը բոլի թէ մարդը առաւելապէս զին է անտանելի Գարեանին, որ մէկ կողմէ՝ իրեն հաւ[ա]տացուցած է թէ հայ եկեղեցին պէտք ունի իրեն և գրկարաց պիտի ընդունի զինը, ու միս կողմէ՝ աս ու ան տեսնելով անոնց քաղաքավար խօսքերը իրեր իրեն հնչուն դրամ առած ու անցուցած է պատուիլինի: Այսուհանդերձ, իրաւոնք ունի այս վերջինը երբ իր և իրայնոց «անստաղութեան» պատասխանաւոտ կը բռն մերինները, բան մը որուն առցի չենք կրնար մարդկօրէն անտարքը մնալ:

Երկար գրեցի՝ Ձեզի ընթերցման նիր հայրայքելով տաղտուկնիդ փարատելու համար առաւելապէս, դրդուած Ձեր նամակէն: A propos<sup>129</sup>, Եօժէն Բարագեանի<sup>130</sup> զրանց-մայրը՝ Տիկ. Մսիքեան, անցեալ շարքու ինկած է, Ձեզի պէտ և սրունքը՝ վերէն, կոտրած: Բժիշկը ըսեր է որ տեղին և յատաշացած տարիին պատճառաւ կարելի չէ բան մը ընել. անընդհատ կը պրոյա եղեր ցաւեն. կը տեսներ որ մսիքարութեան մեծ պատճառ ունից դուք: Ձեր մեծաւ սիրով և յարզանօր Վահան Թէրեեան

Յ. Գ. Այս նամակը գրելէս վերջ տեսայ որ ‘Արե՛’ի այսօրուան խմբագրականը Գօնսիլեանի պաշտպանութիւնը կ’ընէ հազի բօղարկուած ծեռով և մեզի համար շատ անախորժ եղանակաւ մը<sup>131</sup>: Դժրախտարար եղածը եղած է. մեղք որ նամակնիդ օր մը առաջ շիասաւ:

‘Արեւ’ Օրաբերք  
Քաղաքական և Գրական  
Գահիրէ, 13 Սպրիլ 1938  
Սիրելի Սրբազն.

Երկու պարտականութիւն, իրարու ներիակ, միասին կը կատարեմ:  
Նախ կը խնդակցիմ Զեզի՝ Ձեր բուժման և հիւանդանոցեն ելքին առիթով: Կը յսասած որ մնացեալ անուժութիւնն ալ շտառվ կ'անցնի եւ կրնար ըստ առաջնոյն գրադի Ձեր ամեն կարգի աշխատութիւններով, որոնց մէջ նստիլ-ելլեր, երրալ-զալ իրենց անհրաժեշտ տնօր ունին եւ պիտանի են առողջութեան համար:

Ենոյո կը ցաւակցիմ Վեհ. Տ. Խորեն Կարողիկոսի<sup>133</sup> հանգստեան առիթ: Ես ես մեծ ցաւ զգացի թէ՝ անձնապէս ծանօթ ըլլալուս պատճառաւ եւ թէ մտածելով ապագային: Կը մաղթեմ որ յաջորդութիւնը ամենաքիչ վնասով ապահովութիւն է պահպանի: Աքոնին եւ ազգին համար:

Ներփակը կը խնդրեմ որ հաճիք Շահանին յանձնել. շատ-շատոնց է որ լուր չունիմ ոչ իրմէ եւ ոչ Օշականէն. մինակ եմ. ջանք մըն է ասիկա խօսելու, որիշ ոչինչ:

Գրական հանդէսին գործը նոր դժուարութեան մը հանդիպեցաւ. մազ կը մնայ որ վերջնականապէս ես քաշուիմ<sup>134</sup>:

Ձերդ սիրով եւ յարգանքով

Վահան Թերեւեան

Յ.Գ. Հաճնիեանը<sup>135</sup> որ հոս էր թիշ առաջ եւ ուզեց զիտնալ թէ ո՞րի կը գրեմ, խնդրեց որ իր որդիական խորին յարգանքները յիշեմ Զեզի:

‘Արեւ’ Օրաբերք  
Քաղաքական և Գրական  
Գահիրէ, 2 Յունիս<sup>136</sup> 1938  
Սիրելի Սրբազն.

Այսօր առի Ձեր 30 Յունիս թուակիրը եւ կը փորամ պատասխանել: Ամերիկայի Սամոնէ Յ. Թումայիանը<sup>137</sup> տեղույն (Նիւ Եռոք) Թումայեան լաւ քահանային որդին է, ‘Պայքար’ի աշխատակից եւ ‘Արեւ’ի բրուակից, կարծեմ դեռ քահանան երիտասարդ՝ որ սակայն արագօրեն հասուննալու վրայ է: Ես ալ ստացայ իր հրատարակելիք ‘Ամերիկանայ’ Տարեցոյց’ին<sup>138</sup> համար աշխատակցութեան հրատէ մը քանի մը օր առաջ:

Գալով Ձեր «խորհրդապահօրեն» գրածին՝ կ’երեւայ պէտք զգացած էր այդ խորհրդու տալ ‘Յուսաքեր’ի Վերջին խմբագրականները կարդարով: Երէ պատասխանեմ իսկ անոնց՝ պէտք չունիմ հարկան մարդը փառարանելու ու պիտի չընէի ատիկա: Ի՞նչ տեսակ են, սակայն, իր մեղքերը քաղաքական թէ ... թերեւական. ահա՝ թէ ինչ զիս կը հետաքրքրէ ու պիտի խնդրէ որ այդ մասին զիս թիշ մը լուսարամեք:

Առողջ ... շնու դժբախտարար. հազիս վրայ աւելցաւ նաև այս տարի երգենա<sup>139</sup> մը ականջիս (հիմա միասին ալ) եսին, որ նաև մէջը անցնելու վրայ է. ունէի արդէն երեսիս եւ զիլուս թերութութը՝ Բարիգի զօնայէն մնացած, որուն

կարծես հետևանքն է էրգման. շատ կը նեղէ՝ մանաւանդ այս տարին և աշխատանքին մէջ:

Դուք լաւ եք յուսամ. երկոտանի՞ նորէն՝ թէ եռոտանի տակարին. խռովորիմն ները մտահղիչ են<sup>140</sup>. թերթերը կարդալով կը մտածեմ միշտ մերոնց ու ճերոց որ քաղաքէն կ'անցնին կը դառնան. Ծահան ու Օշականը ո՞ւր կը բնակին արդեօր. ո՞ւր է Ծահանին ընտանիքը. Օշականին առողջորիմնը իրա՞ սպառնալից է՝ ինչպէս ինք կը գրե՞ թէ իր ծանօթ վախկոտորիմն է միայն: Սիրով և յարգանքով Վահան Թէրեխան

### 30.

Գահիրէ 6 Օգոստոս 938

Սիրելի Սրբազն,

Կը յուսամ որ առողջորիմնիդ լաւ է միշտ և շատ շէք ազդուիր տէռորիզմի դէպքերէն: Առջի օր Տամատին առջեւ ըսի և զոջացի՝ որ մեր ամրոջ յեղափոխսական գործի շրջանը որով կը պարծենանք, Պահեստինի մէկ շաբարը չ'արժեք: Ենչու է սակայն:

Այս երկոտող կը գրեմ՝ Ձեզի յայտնելու համար որ յառաջիկայ ձմեռ որոշած ենք Տամատին յորենանը տօնել. առոր համար գրոյկ մը պիտի հրատարակենք նախապես, իսկ գրոյկին համար խորհեցանը որ դուք իր կենապորինը առած էք ժամանակին, որ կրնայ շատ օգտակար ըլյալ գրուելիքին<sup>141</sup>: Խելց Տամատը շատ պիտի յոգներ եւ պիտի չկրնար, արդէն, նոյնը եք ուզեյն նորէն պատմել տալ այսօր: Խնդրենք, կը հաճի՞ք ըսել թէ ո՞ւր է այդ կենսագորութիւնը, ի՞նչ ու թէ հոդ. եք հոդ է՝ թերեւս կրնանք առնել առաջնորդարանէն, առանց Ձեզի յգնութիւն տալու. եք հոդ է՝ կրնա՞ք ընդորինակել տալ եւ դրկել իմծի: Կանչառ մնծ ջնորհակալութիւն:

Սիշու սիրայիր բարեներ բարեկամ հարց և տիարց

Զերդ խորին յարգանքով եւ սիրով

Վահան Թէրեխան

Յ.Գ. Անհատիկ, 'Սիրու'ին համար, Պոտրուելու<sup>142</sup> բարգմանորիմն մը<sup>143</sup>, իրքն թերան-փոխ ժան Էքանի<sup>144</sup> ...

### ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Մամոյի Մէջ Տպուած եւ Անտիա Երկեր եւ Նամակներ Վահան Թէրեխանէն, Պեյմոր, 1987, էջ 246-247:

<sup>2</sup> Վահան Թէրեխան, Անդրդյական Երկեր, Հոր. 3, Գահիրէ, 1949, էջ 41:

<sup>3</sup> Եղիպատոսի Հայոց Առաջնորդ Թորգոն Արք. Գուշակեան Երուսաղեմի Հայոց Պատմաբարական Արագ տառամձնելու համար Երուսաղեմ կը ժամանէ 26 Նոյեմբեր 1931ին: Իր պաշտօնը կը հաստատուի Պահեստինի մէջ անզիացի Բարձր Զոնիստը Սոր Արքը Կրիսֆիլ Ուորդը պաշտօնատան մէջ ընթերցունով նոր Ե. բազաւորին հաստատագրին, 1 Դեկտեմբեր 1931ին:

<sup>4</sup> Մնեն բան լաւ է, երբ լաւ կ'աւարտի (Փրն.):

<sup>5</sup> ... Երբ լաւ կը սկսի (Փրն.):

<sup>6</sup> Հասանարար կապ որ կայ յիշատակալ տիկնոց և Տիրան Խոկիկեանի միջեւ: Տիրան Խոկիկեան՝ բանաստեղծ և արձակագիր Լեռն Զատկն Սիրուեխանի դաստինքը, Զմիտրիոյ պարպատին հետևանքով տարուած էք Գորքուի որրանցոց և հովանաւորնավն էք Թէրեխանի: Թէրեխան անոր հետ ունեցած է նամակագրական

- կապ եւ զայն նկատած է «գրական չառ լու խմբ մը» (Սիրակարուս Հոգիներ, Ենոն Զատէ Միրովեամբն եւ Վահան Թէքեամին Փոխանակած Նամակներ, խմբագրեց եւ ճամօրագրեց Ռուկա. Վայէ Ղազարեան, հրատարակութիւն Կարպիս Լ. Ղազարեան Ղիմնադրամի, Ռուբրիւ, 1998, էջ 38):
- 7 Փրոփ. Սանճեանի հրատարակած նամակներէն կը պարզո՞ւ թէ Վահան Թէքեան սկսած է թշկական խնամքի ենթարկուի գէք 1932ի Յուլիսէ՝ աշքի հիմնդրինան և առողջական այլ խնդիրներու թերություն։ Հետևարար՝ ակնարկութիւնը աշքակապին։
  - 8 Ընդարձակ Տարեցոյ Ազգային Հիմնանոցը՝ «Անտառին Ասուածամայրը» բանաստեղծութիւնը հրատարակուած է Տարեցոյին 1933 տարուան 15-ինը Էտերու։
  - 9 Մերոպ Արք. Նարեյան (1875-1944)՝ որ եղած է Արամի Դպրիկանին Վերջին տարուշը, Թորքիոյ Հայոց Պատրիարք Ռուբրուած էր 1927ին։
  - 10 Գահիրէ, այն վայրը, որ կը գտնուիր Ազգային Առաջնորդարանը։
  - 11 Գահիրէ Գայուստեան Ազգային Վարժարանի 1925ի շրջանաւարտներն, որ յետազային հստատուած է Փարիզ։
  - 12 Ռամկավար Ազատական Կուսակցորեան (ՌԱԿԿ) Եղիպսոսի պաշտօնաբերքը, որ հրատարակուիլ սկսած էր 1915ին, Թէքեանն ունենալով իրեն հիմնադիր-խմբագին։
  - 13 Տեսն եւ զիխացաւ պատճառող քշիկաւոր ցանով մաշկարորը։ Թէքեանի յետ նահու հրատարակուած չափածոյ գործերուն մէջ կայ «Զօնա» խորագործ նրեր վեցական սողանոց սուներ բաղկացած փորձ նը, որ կը պատկեր հիմնդրինան հետևակները.- առ ասաւիկ լուսէն, աղմոկ զիխոն մէջ, հակառակ անկէ դրս տարածուու լուրեր, զիմային տաք նը՝ որ սարսափ կը պատճառ զինք այդ փանակին մէջ տեսնող մասուկներու։
  - 14 Օննիկ և Չահան Պերպերեան եղայրները 1924ին Գահիրէ մէջ կեսարի կը կոչեն իրենց հօր՝ Ռեթու Պերպերեան՝ 1876ին Պոլիս հիմնած Պերպերեան Վարժարանին համանուն ոնք վարժարան նը, որ 1932ին կ'անցնի Թորգոն Արք. Գոշակեանի պատուական նախագահութեամբ կազմուած ոնք խնամականական նարոնին նը հովանիքն ենթը. պապունկու համար վարժարանին գոյաւետուոր, Պերպերեան եղայրները պահելով տառօնի իրենց պաշտօնին վրայ։
  - 15 Ուորս Նուարը. հիմնադիր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ), ընդառաջին Եղիպսոսի Հայոց Առաջնորդ Թորգոն Արք. Գոշակեանի կոչին, Հելիոպոլիս արտարձանին մէջ 1924ին հոգացած էր կառուցուց Նուարեան Ազգային Վարժարանին։ 1932-33 տեսական մարմին մը վարա է դարդողին վարչական գործերը, իսկ 1933-34ին տեսչութիւն վատահուած է Յովսէի Գոյումնեանի, որ նախացէ, 1911էն տնօրին էր ՀԲԸՄ Վանի Վարժապետանոցին, երբ վրա կը հասեմք Վանի հերթական ինքնապաշտպանութիւնն։
  - 16 Նախ Հայ Ռամկավար Կուսակցորեան եւ ապա ՌԱԿԿ Փարիզ հրատարակուող պաշտօնաբերքը (1920-1950, ընթիթումով)։
  - 17 19 Մարտ 1933ին Ամբիլիասի ընծայարանին մէջ Չահէ Եպսկ. Գասպարեանի նախագահութեամբ տեղի ունեցած է Թէքեանին նույրուած գրական երնկյու մը, ուրան ընթացքին Սարդին Ապսուածան ներկայացնուցած է բանաստեղծ Թէքեանը։ Չահէ Եպսկ. իր փակման խօսքին մէջ արտայայտուած է Թէքեանի բարութեան եւ համեստութեան մասին։
  - 18 Չահէ Եպսկ. Գասպարեան (1882-1935)՝ տարիներով Պուրոնի մէջ, Մ. Նահանգներ, Խովուրին կատարել եաց, Սահակ Ա. Կարողիկոս Խապայեանի կողմէ 1930ին իրակրուած էր պաշտօնավարելու Ամբիլիասի նորահասաւա դարձվածին մէջ։ Մինչ այդ տակաւին ծայրագոյն վարդապետ, Եպիսկոպոս ծեռնադրուած էր 1931 Մայիս 24ին։ Այդ առիրով Գոշակեան Պատրիարք յատկապես Երուսաղեմն Ամբիլիաս զացած էր որպէս տատիշը Չահէ Վարդապետի և ծեռնադրութեան

- ընթացքին կատարած խարսավիլակի պաշտօնը: Սահմակ Ա. Կոպողիկոս Խառայեան կարճ պահ մը նոր իրեն շնորհած էր արքուրիան տիտղոս:
- <sup>19</sup> Սարգիս Ապուալեան, իր բանաստեղծի և գրադասի անոնիվ ծանօթ որպես Վահե-Վահեան (1908-1998):
- <sup>20</sup> Զատեն Արք. Տեր Եղիայեան (1868-1947)՝ պատրիարքն էր Թուրքիոյ հայոց երր Թուրքիոյ օրուան վարիչները կը գործադրեին Հայոց Յեղասպանութիւնը և զիմք կ'արքուրեին Իրար: 1923ին հրաժարել է նոր պատրիարքութեանն, ան գործօն դերակատարութիւն մը պիտի ունենար Մալորնեան Կրրական Հաստատութեան հիմնադրութեան գծով Կարպուի մէջ, իսկ 1932ին կոկորդի վիրահանութեան մը հետեւանըրվ խօսելու կարողութիւնը կորսնցնելով պիտի բաշուէր ազգային եկեղեցական թեմն, իր յուշերուն Գահիրէի մէջ հրատարակութեան օրերուն աշքեր փակելու համար Պատրոսաւ:
- <sup>21</sup> Իրարարան Տեղեան պէտ Թիֆրինեան եղած է անհամ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մինչեւ իր հրաժարումը անկէ 1927ին, ըմբուտանալով կոսակցական վարիչներու որդեգրած ոսդուրեան դէմ: Կարած է Գահիրէի մէջ պարսկական հիմաստոսի պաշտօնը և տարիներով անշանակցած Թեմական ու Քաղաքարկան ժողովներուն:
- <sup>22</sup> Վահան Թէրենանի քառասնամեան գրական գործունեութիւնը նշելու նպատակով Յորեկենական Մարմնին կազմուած է 1933 Յունիսին ՀԲԸ Փարիզի մատենադարանի սրահին մէջ, պատույ նախազահուրեանը Աւանիս Սիարոնեանի, Տիգրան Կամսարական, Արշակ Շապանեանի և չորս որդեգրերուն:
- <sup>23</sup> Մէր թքրողագիրը: Վահե-Վահեան Միջի 1933ի 9րդ թիվով հասորին մասին պիտի ստորագրել գրախօսական մը, որմէ հաստածներ պիտի արտասպառէին Թէրենանի գրական գործունեութեան քառասնամեակին նույրուած գրոյկին մէջ (տե՛ս՝ Յորեկենան Վահան Թէրենանի Քառասնամեայ Գրական Գործունեութեան, հրատարակուած Կեդը. Յանձնախումըն կողմէ, Փարիզ, 1933, էջ 67):
- <sup>24</sup> Արշակ Շապանեան (1872-1954)՝ գրագէտ, գրադատ, «հայ նշակելոյի դեսպան» և մասնամ նոցին: Տեղին է նշել թէ ՌԱԿի անդամագրուած երկու գաղափարակիցներուն: Շապանեանի և Թէրենանի, յարաքերտքիները զգտեալ վիճակ մը տասցած էին Շապանեանի յորեկենանի նշան շրջանին, բանի որ Թէրենան կը գտնէր թէ Ժմիտնիոյ ալեւն ու իր հետեւանըները դարձնանելու հարկին տակ դրուած սիմբռահայ հաւաքականութիւններու համար անտեղի միջի վատնում մը պիտի ըլլար զայորդ զանդր կատարելի յորեկենանի մը կազմակերպումը:
- <sup>25</sup> Փարիզի մէջ Շապանեանի հրատարակած ազգային, գրական, գեղարվեստական անսազիքը, որ երկու ընդմիջումներով լուս տեսած է 1911-1949ին:
- <sup>26</sup> Վահան Թէրենան, Մէր, թքրուածներ 1919-1933, Փարիզ, 1933, 132 էջ: Հոգեր, Հրաշայի Յարուրիս և Կէս Գիշերէ Միջնէ Արշալոյ հասորներուն նոր Թէրենանի չորրորդ ժողովածուն:
- <sup>27</sup> Յովիաննեն Պոլոսեան (1889-1972): Ուստամով իրաւարան, ՌԱԿ գործիչ Պոլոսեանի անոնց կապուած կը մնայ զանազան օրաթիվքերու և պարքեսարքերներու: Իրեւ խմբագիր եւ երբեմ ալ հիմնայիր: Պոլոսեան Արեփի խմբագրութիւնը վարած է 1932-1938ին որոշ ընդմիջումներով:
- <sup>28</sup> ՀԲԸ: Թէրենան նոտիկ եղած է Միտրեան և անոր հիմնայիբներուն, և անոր զանազան մարմիններուն աշխատակցելով հանդերձ, անհրաժեշտ պարագային հրապարական քննախառած է անոր վարիչներն ու առաջարկելուն ներկայացնուած անոնց, որպեսի Միուրինը յարատելուն իր ուշադրութիւնը զամուած պահի սիմորի հայոց ազգային դիմագիծի պահպանան: 18 Հոկտեմբեր 1936ին, Պէյորէի մէջ Թէրենանի ի պատի սարրուած գրական երեկոյի ընթացքին, բանաստեղծ խօսք առնելով ի միջի այլոց ըսած է: «ՀԲԸՄիուրիննեան յերմօրէն փարողներէն և հիացողներէն մէկն եմ, որու գործունէութեան մասին գրած եմ»

որքան գնահատական նոյնքան ալ ֆննադատական յօդուածները Սպակայն Միութեան բարեկամներուն եւ Հակառակորդներուն տարբերութիւնը սա՞ է թէ մնենք կ'ուզենք որ Միութիւնը ո՛չ թէ ճանայ, ամ միշտ վերանորոգուի, իր սխալները որբագրէ աւելի անթերի կերպով կարենալ ծառայենու համար մեր բազմաշարչար ազգին» (Արևի, Գահիրէ, 26 Հոկտեմբեր 1936):

<sup>29</sup> Վարժութիւն դարձած սպորտին (ֆրն.):

<sup>30</sup> 1923ին Գարրիկ Լագեանի արտօնատիրութեամբ հիմնուած եւ անոր համախմբագրութեամբ հրատարական օրաքարեր:

<sup>31</sup> 1932ին Ռուսանից մայարազարին մէջ լոյս տեսած եռորեա՝ Յակով Ա. Սիրունի (1890-1973) խմբագրութեամբ:

<sup>32</sup> Համար Միապետանի կողմէ 1925ին հիմնադրուած և խմբագրուած օրաքարեր: Քինախմնդիր լուրինը կը բացատրուի ՀՅԴ-ՆԱԿ պատկանելութիւններով, Յանազ լլյալով ՀՅԴ-ի ուղղագիծն հետեւող թերը, մինչ Թէրենանց լլյալով ՆԱԿ կեղունական դէմքերէն մին:

<sup>33</sup> Գահիրէ լոյս տեսնող Յուսարեր օրաքարը պաշտօնական խօսափողն էր ՀՅԴ և Թէրենան յանախ խայրոցներու կ'ներարկուի անոր խմբագիրներն ու աշխատակիցներն իր ազգային-քաղաքական ներկակ կեցուածքներուն հաճար ... յանախ փոխադարձելով այդ խայրոցները: Թէրը չէր վարանած իր խմբագրական սիմեակով Թէրենանը խստագոյն անուանարկան ներարկել, երբ ան 1931ին Արեւի մէջ ստորագրած էր իր մշանաւոր յօդուածաշարը հայեւորոք յարաբերութիւններու մասին, և այսուհետո աշ շարանակած էր իր խայրոցները, մինչ իսկ յանդինելով Թէրենանը արինակից ներկայացնել մայարիք: Պետք է նշել թէ Թէրենանի պահանջներուն տեղի տարով, Յուսարեր հրապարական էր լուսարանութիւն նը, յևսո կոչելով անազական վերագրութը (Մամայի ԱՆՁ հասորին «Համականի» և «Յանելուած» բաժիններուն մէջ):

<sup>34</sup> Ահաւասիկ ակնարկավ ծանուցումին բովանդակութիւնը. «Եղիս տեսաւ Վահան Թէրենանի ԱԷՐ քերթուածներ (1919-1933), Թէրենանի այս նոր Հատորը ունի 130 մեծադիր էջեր և կը բովանդակէ 90ի չափ բանաստեղծութիւնները: Գին 12 ֆրանք (վճարումը կանխիթէ): Գրավաճառներուն 25 առ 100 զեղչ: Դիմել Հեղինակին՝ 22, Rue Saint Sulpice, Paris (6): Մտանալու Համար այս գիրքը դիմել՝ Արշամ Տառենանի, 29 Բր. Ֆակելարա, Գաչիրէ»:

<sup>35</sup> Չարչարանք (ֆրն.):

<sup>36</sup> Գրական-հրապարական հակումներու տէր Գեղամ Ֆեներան (1903-1986), որ կը վայելէր սրտակցութիւնը Ծահան Ծահնորի, յետազային պահ նը պիտի վարէր Փարիզի Ապազայ թէրին խմբագրութիւնը: Եղած է անդամ Թէրենանի յորինամնի նշան Կեղունական Յաննամդորվին:

<sup>37</sup> Երուանդ Տէր Անդրեան (1865-1945) բանասէր, հրապարակագիր և քարզանի: Վարու է խմբագրութիւն զանազան թէրքերու: Ինք է առաջին հայացնողը Ֆրանց Վերդիի Մուսա Լեռան Քատարան Օթրը հանրածանօթ զորդին:

<sup>38</sup> Արամ Անտոնեան (1885-1952) Եղած է մելոդիազան աշխատող նը և իր տաման բիրած հայ արծակին, երգիծագրութեան, դասագիրքերու պատրաստութեան, հրապարակագրութեան, բանասիրութեան և պատմագրութեան, վերջին պարագային յատկապես հակելով Հայկական Ֆեղասանութեան վերաբերող նիրերու վրայ: Վարուծ է Փարիզի Նուարեան Սատենադարանին տնօննութիւնը:

<sup>39</sup> Քիմիագէտ և գիտաբար Առաքէ Զարբեան (1885-1954): Ի դեպ, տեղին է նշել թէ 1934ի Փետրուար 11ին Փարիզի մէջ տեղի ունեցած Թէրենանի յորինանի հանդիտութեան ընթացքին Զարբեան ինը ընթեցած է այդ առիթով ստացուած ուղերձներու ու շնորհատրական հեռագիրները, Յորելնանական Կեղունական Յանձնաժողովի ատենախայիրի հանգամանքով:

- <sup>40</sup> Փարիզի հարաւարենմտեան արուարձաններէն մին:
- <sup>41</sup> Վարձու յարկարաժին (ֆրն.):
- <sup>42</sup> Գեղր Արլեսան (1865-1913)՝ պատմաբանափրական յօդուածներու հելինակ և կրքական ծակ. իմնական դերակատարութիւն ունեցած է Կարնոյ Սանասարեան վարժարանի հիմնադրեան մէջ, որը եւ պաշտօնավարած է մինչեւ 1912:
- <sup>43</sup> Հրանտ Սամուէլ (1891-1977)՝ գրավաճառ եւ հրապարակագիր, տէրը՝ Փարիզի Արեւելեան Գրատան:
- <sup>44</sup> Միհրան Տանատեան (1863-1945)՝ յեղափոխական և կուսակցական գործիչ, ուսուցիչ, հելինակ յեղափոխաշուն երգերու: Կիլիկիոյ ակնքարք մը տեսած անկախութեան հոչակնան դարքիններէն եւ առաջին ու վերջին վարչապետն անոր: Թէրեանի մահուան առիրով ծեռնարկած է յօդուածաշարքի մը Արենի մէջ, բայց վերահս մահը ընդհատած է զայն:
- <sup>45</sup> Վեճարագիր (ֆրն.):
- <sup>46</sup> Ակնարկութիւն բանաստեղծ Ալեք Գլընեանի (տէս՝ Վահան Թէրեւեան Նամակամի, կազմն, խորագիր և ծանօթագրեց Աւետիս Գ. Սամնեան, Հրատ. Թէրեւան Մշակութային Սրբութեան, Լու Աննըսը, 1983, էջ 353-354):
- <sup>47</sup> Ազգային Վիճակահանութեան (ֆրն.):
- <sup>48</sup> Իրերայացորդ բուաշարք (ֆրն.):
- <sup>49</sup> 16 Հնկւենքիր 1933 բուակիր նամակը, որ լոյս տեսած է Թէրեւանի քառասնամեան գրական գործունեութեան յորեւնական գրքոյկին 8էն 10րդ էջերով, ուղղուած է Լեւոն Կիմիշչերտանի՝ ատենապետ Յորեւեանի Կեղուոնական Յանձնաժողովին, յատկապէս շշշտելով Թէրեւանի «պարկեշտ եւ ազնիւ մարդու նկարագիրք», որպէս տիրական գիծ, որ իր դրսնորումը զտած է գրագէտին, հրապարակագրին, ուսուցին, որդիշին եւ ազգային թէմքին գործունեութեան մէջ:
- <sup>50</sup> Յակոբ Օշական կամ Քիլթէնեան (1883-1948)՝ արեւմտահայ գրաքննադատութեան տիրական դիմքը:
- <sup>51</sup> Օշական Յորեւենական Յանձնախումբին դրկած է Մելքոնեան Կրթական Հաստատութեան մէջ Թէրեւանի մասին իր ներկայացուցած դասը, որմէ հաստուած մը լոյս տեսած է վերոյիշեալ գրքոյկին 11-15 էջերով:
- <sup>52</sup> Օշական, ուր իր խոստումին, ընդպայնած է զայն եւ ընդպայնուած աշխատութիւնը ներկայացուցած՝ Դուրեան Մրցանակին: Գրագէտ Սրբայէլ Ս. Կիրճեան, ըննելով ձնուագիրք, զայն արժանի նկատած է մրցանակին եւ Թարգմանչաց Տօնին առիրով Թորգոն պատրիարք Գոշակեանի կողմէ իրապէս աշխատութիւնը յայտարարուած է երկանայ մրցանակին 1936 տարուան 4 մրցանակակիրներէն մէկը: Ուստինանակիրներին ցարք կը մնայ անզտանիկ: Յորեւենական գրքոյկին մէջ օգտագործուած դասը - իր ամրութեանը - մէր կողմէ հրատարակուած է 1985ին (Յակոբ Օշական, Վահան Թէրեւան, Պէյուր, 1985, Հրատ. ՀԲԸՍրբեան Վահան Ապտավեան Հիմնադրամի): Կորուսեալ ուսումնասիրութեան մասին մանրանասնութիւններու համար տեսնել յիշեալ գործին 15-22 եւ 121-129 էջերը:
- <sup>53</sup> Հաւերագրեք (ֆրն.):
- <sup>54</sup> Գրիգորիս Եսպու: Պալաքեան կամ Պալաքեան (1879-1934)՝ համրածանօր իր Հայ Գողգորան գործով, 1925ին Գեղր Ե. կարողիկոսին կողմէ նշանակուած էր հայուածուական պատուիրակ Երևանի հայուածուի հայուածու Պալաքեան ձեռնթափեան, Մարտիխոյ տառնորդ կարգեր էր եւ ինքնագույն կերպով, առանց Մայր Աթոռի Հաւանութեան, Մարտիխոյ տառնորդ կարգեր էր ինքնինք, արդ պաշտօնին վրայ մնալով մինչեւ 1934, երբ գաշնակցական կուսակցութեան Համակիրներ ստիպեր էին հրաժարեցնել զինք իր պաշտօնէն» (Զաւեն Ա. Շինյ. Արզումանեան, Ազգաւասում, Դ. հաստու, Բ. գիրք (1930-1955), Նիւ Եռոր, Ս. Վարդան Մատենաշար, 1997, էջ 75): Թէրեւան յատկորդն վերապահութիւն մը ունի Պալաքեանի անձին ու նկարագրին

- նկատմամբ: Կը թոփ թէ Թերեւան ի մոխ ունի «պալա» արաքերտն բառը, որ աղէտ կամ փորձանք կը նշանակէ:
- <sup>55</sup> Բարգէն Արոռակից Կարողիկոս Կիլսէւրեան (1868-1936):
- <sup>56</sup> Մարտու Ժամկոչեան (1881-1935)<sup>57</sup> որպէս հոգերան վկայուած է Ռատոր Քարք Համապարանն, Սիացեալ Նահանգներ, 1914ին պահ մը Վարած է խմբազորութիւնը Հայ Սահմանադրական Ռամկավար Կոսակցութեան Ազգ թօրին, 1914-1917 եղած է տնօրէն Արեւաբանութիւն Պողոսեան Ազգային Կարժարանին, ապա ազգային եւ կրթական պաշտօններով նեգերած է Աստանային միջնեւ Կիպրոս, Երուսաղէմ, Դամասկոս և Պէյջոր, որ և մահացած է:
- <sup>57</sup> Զարտիրին կամ Արքին Ամբոն Պեճենան (1771-1834) վարած է Օսմանեան Կայսրութեան Պալատական Գանձի վերատեսչութիւնը և նկատուած իր ժամանակի կարհուրացոյն ազգային բարերարներէն մին: Իր նուրատուութեամբ է որ 1834ին կեանիք կողուած է Պոլսու Ս. Փրկիչ Ազգային Հիւանդանոցը, որ կը գործ միջնեւ այսօր: Հոմանիշ դարձած է բարեգործութեան:
- <sup>58</sup> Մամոյ հաղորդագորութիւն մը կը յայտն թէ Երուանի եպիսկոպոս Փերտահճան իրբի «Կարողիկոսակամ Քննիչ» մնկնած է Լիոն՝ թեմին կազմակերպութեամբ գրադիւն համար: Ծից այս շրջանին Եռամադ Եպս. ընտրուած էր Պուլկարիոյ Հայոց Առաջնորդական Տեղապահ:
- <sup>59</sup> Առաքերթին (արեւելահայոց կողմ գործածուող օստարաբանութիւն):
- <sup>60</sup> 1932ին Սեծի Տանն Կիլիկիոյ Կարողիկոսութեան որպէս պաշտօնական հրատարակութիւն Բարգէն Արքուակից Կարողիկոսի խմբազորութեամբ հրատարակուիլ սկսած պարբերաբերը: Շնորհ տակ շուննապով հաւաքածն, չկրցան ստուգի թէ ակնարկութիւնն ինչի եւ որո՞ւ կը վերաբերի ստուգի:
- <sup>61</sup> Սահակ Ա. Խապայեան կարողիկոս Սեծի Տանն Կիլիկիոյ (1849-1939): Ինը էր որ տեղահանեալ կիլիկիայութեան հետ տեղահանեալ Կիլիկեան Արող վերահաստատեալ աշխատանքին լունեան համա Հայեւ և ապա Անթիլիաս, Լիքանան:
- <sup>62</sup> Դաշնակցութեան կողմ հենչակեան Միհրան Աղազարեան սպանութեան սպանութիւնի հայնին, Պէյջոր Ֆրանսաստոն *L'Orient* օրաթերթը իր 20 Հոկտեմբեր 1933ի թիու հայ ընթերցողները երափեր եր պատասխանելու հարցարանի մը ի միջի այլոց շօշափելով այնպիսի հարցեր, ինչպիսիք էին միջահայկական կուսակցական յարաբերութիւնները և հայոց ընթացք գիտենք հիմրմէկապած երկիրներու ի մասնաւրի Սուրիոյ և Լիքանանի հանդէպ: Տամատեանի պատասխանները *L'Orient* հրատարակեր է իր 4 և 8 Նոյեմբերի թիւներվ: Այդ պատասխանները Արև բարգանաբար տուեր է 4 Ենկանեմերի և յաջորդող երեք թիւներով «Հարցարան Մը Սուրիոյ Հայութանի Սահն եւ Պ. Ա. Տամատեանի Պատասխանը» խորագուվ: Հոմ Տամատեան կ'ընդգծ թէ թերը սխալ մը բոյ տուած է հայկական պարագան նոյնանելով երկանին, եւ յստականնելու նոր թէ հայեր ունեցած են և ունին հայրենիք մը, կ'աւելցնէ: «Հայերը ազգային ոչ մէկ պահանջ ունին այն երկիրներուն մէջ, որոնք իրենց Հայքենիքէն գուրս կը մնան և ուր հիրընկալուած են»:
- <sup>63</sup> Կը թոփ թէ «Սահման» խորագիր կրող բանաստեղծութիւնն, որ լոյս տեսած է Միունի 1934ի Փառուարի թիու (էջ 44), Թերեւանը յաջորդած է գրկել այս նամակին հետ:
- <sup>64</sup> Արծակագիր, հրապարակագիր, խմբագիր և կուսակցական գործի Անդրանիկ Անդրանեան (1909-1996)<sup>65</sup> զանազան առիբներով հրապարական անդամարած է զաղափարակից Թերեւանի գրականութեան, զգացնելով իր սերը հանդէպ թերութիւն ու ամոր գործին:
- <sup>65</sup> Հայկ Պէրակերեան (1887-1978) բանասէր, հրատարակի խմբագիր *Revue des Études Arméniennes* հանդէփին: Վարած է Հայ Ազգային Պատուիրակութեան քարտուղարի պաշտօնն ու մօտէն գործակցած Պողոս Նուպարի և ՀՐԸ նեկավար մարմիններուն հետ:

- <sup>66</sup> Սուրբ Պողոսոսու Մելիտինացի (մահ. 259ին), ըստ քրիստոնեական աւանդութեան, նշած է Վակիրիանոս կայսեր օրով հռովմէական քանակի սպայ և նահատակուած Պատոնական Հայաստանի Մելիտին քաղաքին մէջ: Փեր Զորնէյ, ներշնչուած նահատակին կեանքի պատմութենէն, 1642ին գրած է իր Պողոսոսու ողբերգութիւնը, զոր 1878ին Շարլ Կունո վերածած է օփերայի: Օշական Թորգոն Արք. Գուշականի բարզմանութիւնը կը նկատէ «չքեզ իրագործուած» և կը զտնի թէ ան յաջողած է մասն բատերական երկ (Յ. Օշական, Համասատկեր Արևմտահայ Գրականութեան, Եօրմերորդ Հատոր, Արտասանաց Սկզբան, Հրատ. Կարողիկոսութեան Հայոց Մեծի Տաճար Կիլիխոյ, Անքիլիս, Լիրաման, 1979, էջ 51-52):
- <sup>67</sup> Փոլ Վերլինի «Արմեսան Շերողական» բանաստեղծութեան առաջին տողը, որ կը նշանակէ՝ երաժշտութիւնը ամեն բան առաջ: Թերեւան կը բաժնէր Վերլինի հաստատը:
- <sup>68</sup> Փոլ Վերլին (1844-1896)՝ հիմնադիրներէն՝ ֆրանսական բանաստեղծութեան խորհրդապաշտ հոսանքին: Թերեւան հայացուցած է անոր թերրուածներէն մի բանին (Վահան Թերեւան, Ամրոցական Երլիք, Հատոր 5, Պոտանատոր Թարգմանութեններ, Գահիրէ, անբուակիր, էջ 105-112):
- <sup>69</sup> Գրիգոր Ռարոն-Տէր, ճագումով զանձակեցի, վարած է Երուսաղեմի Հայոց Պատրիարքութիւնը 1613-1645ին: Ծննդին անոր նախածենուութիւններուն և հետապնդումներուն, պատրիարքութիւնը ոչ միայն կրցած է ձերքազատի իր պարտքերն, այլև՝ ընդարձակվուի նոր կայտածներու ծեռականութեան պերսկանուութեան:
- <sup>70</sup> Ակնարկութիւն հետազոտութիւն, որ կը տեղեկացնէր ամերիկահայոց առաջնորդ Նետնի Արք. Դուրիսնի դաշունահարութեամբ սպանութիւնը Նիւ Եռքի Ս. Խաչ Եկեղեցոյ մէջ, պատարազի ընթացքին, 24 Նեկտաներ 1933ին: Եղեռնազործութիւնը հետեւած էր ՀՅԴ նամային մէջ նուզոյն որոշմն հանդէս Դուրիսն Արքի բռնած կեցուածքը լատապասոսու կրոստ տողերու, և հետաքննութիւնները յանցեցուցած էին այն եղակացութեան, թէ Դաշնակցութիւնն էր կազմակերպիչը Ամերիկայի մէջ Հայաստանաց Առաքելական Եկեղեցին պատականած դէսպիին:
- <sup>71</sup> Այսինքն դաշնակցականները:
- <sup>72</sup> Կարենի շնորհ ստուգի Թերեւանը նման պոռկումի մղած զայրակղութեան խկութիւնը:
- <sup>73</sup> Մուշեղ Մելրութեան (1869-1951)՝ նղած է քաւական խիզախ և սակայն խնդրայրոյց Եկեղեցական և կուսակցական գործիչ մը: Իր Եկեղեցական ծառայութիւնը աւարտած է կարգարութեամբ: Քրաղած է երապարակազութեամբ և հեղինակած՝ հայարական-պատմական բովանդակութեամբ գիրքեր:
- <sup>74</sup> Ֆարմանիու (ֆրն.):
- <sup>75</sup> Հետաքրքրական է գիտնալ թէ Նոր Լոյի Փարիզի աշխատակիցը թերքի ընթերցողներուն տեղեկացնեցած է թէ յորեւանէն գոյացած է 25,000 ֆրանը (Արև, Գահիրէ, 24 Փետրուար 1934, ա. էջ):
- <sup>76</sup> Տնօղաւասպ, բուրք, աղեստապ (ֆրն.):
- <sup>77</sup> Պոլոս Հօլութեան (1870-1949)՝ ընկերային և առողջապահական հարցեր արձարծող յօդանաներ ստորագրած է հայ թէ ֆրանսական մանուկի մէջ: Եղած է անդամ ՀԲԸ Կերորնական Վարչական Ժողովին և կարճատե շրջան մը գործած է որպես Միութեան նախագահի պաշտօնականատար:
- <sup>78</sup> Գրիգոր Միալեան (1867-1937)՝ երբեմնի տեսուչ Գահիրէյ Գալուստեան Ազգային Վարժարանին և ապա տեսուչ Երասմանին Ժառանգաւորաց Վարժարանին:
- <sup>79</sup> Տիրան Արք. Ներսութեան (1904-1989)՝ տեսուչ է Ժառանգաւորաց Վարժարանին: Աւելի ուշ, ան վարած է առաջնորդութիւնը Ամերիկայի Հայոց Արևելեւան Թեմին, իսկ 1957ին ընտրուած է Երուսաղեմի Հայոց Պատրիարք, բայց ընտրութիւնը վախուցուած շղանով պատկան իշխանութիւններու կողմէ, վերադարձած է Մ. Նահանգներ ու լծուած հոգեւորականներու պատրաստութեան աշխատանքին:

- <sup>80</sup> Գործի լծել (Փրնս.):
- <sup>81</sup> Հայհան Մալքեսան (1871-1966)՝ մասնագիտութեամբ իրաւարան, զրական հակումը բանաստեղծ, բայց ամէն բան վեր ծանօթ իրեն երկարամնայ տնօրէնը ՀՔԸ ի դիմատոր սատարողներէն մին անոր տարածման ու հզօրացման:
- <sup>82</sup> Տեղի պիտի ըլլայ նշել էր Օննիկ Պերպէրեան իրավուուած է ստանձնելու տեսչութիւնը Պուրդշի Ազային Վարժարամին, երբ Գահիրէի մէջ արդէն կը փակուր Պերպէրեան Վարժարամն ու Շահան Պերպէրեանն ալ կը մեկնէր Երուսաղեմ՝ ուսուցչական պաշտօնով:
- <sup>83</sup> Թթէեան 1913ին ուսուցչական պաշտօն ստանձնած էր Պոլսոյ Պերպէրեան Վարժարամին մէց, բայց հազի երկու դաս ստուած, ուղարուուած էր Կեսարիա՝ իրեն տեսուց Ս. Կարապէտ Կանիք վարժարամին, իսկ 1922ին կոչուած էր Պոլսոյ Ազգային Կեղրոնական Վարժարամին տնօրէնութեան պաշտօնին: Պաշտօն, զոր պիտի վարդ շատ կարծ պահ մը միայն, Զմիռնիյոյ աղետի շրջանին հարկադրուելով հետանալ Պոլտէն: Վերջնականապէս հետանայէ նոր Պոլտէն, Թթէեան ինքնակամ պիտի լծուէր հայ որբերու, ներառեալ Կեղրոնականի իր աշակերտներուն, հոգաւարութեան աշխատանքին:
- <sup>84</sup> ճամբրորդական արտօնագիր (Փրնս.):
- <sup>85</sup> Ոչ-հպատակի մը տուեալ երկու մը ուրիշ երկիր ճամբրորդելոր թոյլատրող փաստարուուր (Փրնս.):
- <sup>86</sup> Տարանցիկ (Փրնս.):
- <sup>87</sup> Վճարովի պատասխան (Փրնս.):
- <sup>88</sup> Անհոգութիւն (Փրնս.):
- <sup>89</sup> Գահիրէի Գալուստեան Ազգային Վարժարամը հիմնուած է Կարապէտ աղա Գալուստեանի նուիրատուութեամբ 1854ին, գործենով Խորեննեան անուան տակ մինչև 1897 և ընդգրկելով 1828ին հիմնուած Եղիազարեան Դպրատան աշակերտները: 1907ին վարժարամը ամփուուած է Պոլսու Նուար փաշայի ծախրով շհնուած նոր դպրոցաշենքի մը մէջ, միշտ Գահիրէն ճախկինն տարբեր բաղամաս մը:
- <sup>90</sup> Հայկ Պերպէրեան, ծանօթագրուած նախապէս:
- <sup>91</sup> Ենոտագային Եղիշէ Պատրիարք Տերպէրեան (1910-1990): Իր բանաստեղծական շնորհներուն համար զանազաններէ զնահատուած, ան պատասխանատու կը նկատուի Թթէեանի կենաքին և գործին նուիրուած Օշականի նախապէս ակնարկեալ ուսումնասիրութեան կորուսին համար:
- <sup>92</sup> Գրիգոր Կիրակոսեան (1888-1974)՝ կրթական մշակ, քարգմանչ և միութենական գործի, որ Մալքեսանի մահեն նոր փարած է ՀՔԸ Ընդհանուր Տնօրէնի պաշտօն:
- <sup>93</sup> Մաճքրէ Եպս. Սիրունեան, յետագային առաջնորդ, Թորգոն Արք. Գուշակեանի պատրիարքացմէն նոր կը փարէ Եղիպատուի Հայոց Առաջնորդական Փոխանորդի պաշտօնը:
- <sup>94</sup> Հակապղեցուրին (Փրնս.):
- <sup>95</sup> Մճքրէ Եպս. Գաղաքան (1875-1935)՝ փարած է Պոլսոյ Պատրիարքութեան փոխանորդութիւնը Զատէն Տեր Եղիային և Մելքոն Նարքու Նարքուան պատրիարքմէրու օրով: Նկատուած է պարտաճանաչ ու պարկեցու հոգնուրական:
- <sup>96</sup> Թթէուրին (Փրնս.):
- <sup>97</sup> Հայոց Նարդունի (Այվազեան) (1898-1968)՝ թժիշկ և արձակագիր: Նարդունի Թթէեան յարաբերութիւնը չէ եղած սիրալիր և իր դրստրումը գտած է ատենին մասնու մէջ (Մամոյին Սլո, էջ 311-322):
- <sup>98</sup> Նարդունի Հայ-Բոյժ թշշկական-ժողովրդական ամսագիրը հիմնած է 1934ին և իրաւարական մինչէն 1967:
- <sup>99</sup> Յակոբ Օշականը:
- <sup>100</sup> ճնշում (Փրնս.):

<sup>101</sup> Երակային ճնշում, հոգեկան ճնշում և ռժական ճնշում (ֆրն.):

<sup>102</sup> Չահան Պերպերեան (1891-1956)՝ բազմակողմանի շնորհներով էր օժտուած իրեն մանկավարդ, երաժշտագետ, հոգեբան և հմաստատէր: Եղանակաւորած է Թթելանին բանաստեղորդիններ, որոնք 1981ին հրատարակուած են Նիկ Եղորի մէջ «Եղոր Եղոր Թթելանին» խորագրով: Իր մտքի հարուստ ժառանգին մեծ մասը հաստիով լոյսին թրուած է յատնահու:

<sup>103</sup> Դափի Ալյադր Ներքինացի (Ե.-Զ. դարեր)՝ եղած է նոր պղասոնեան աղերսանդրեան դպրոցի ողբորքեան ամենափայլուն հետեւողներէն մին և «Ալյադր» պատուանուան արժանացած է հրապարակային վեճորու մէջ իր առաւելորդիններուն համար: Իր երկիրուն մէկ մասը գրած է յունարէնով և հիմնական դերակատարութիւն մը ունեցած է հայ իմաստափրական-տրամարանական միտրի ծնաւորման ու զարգացման մէջ:

<sup>104</sup> Թորգոն Պատրիարքի առաջարկը առիր պիտի դասնար որ Թթելան բուրքին յանձնել Աստուածաշունչի բարձմանորեան 1500ամենակին առիր գրուած եղեց թերուած «Ազնուարույր», «Ամրոց» և «Ս. Սահակ» (Վահան Թթելան, «Հայերգորիս եւ Ալ Թերրուածներ (Տպագրեալ եւ Անոիս), Գահիրէ, Տպագր. «ԱՄԵՒ»ի, 1943, էջ 118-120):

<sup>105</sup> Թթելան Հայաստան հաստատուելու հրաւերներ ստացած էր գրագիտութի Զապէ Ետայիանէն «պաշտօնականի մօս ծնուզ մը» (Արևմտահայ Գրողների Նամականի, Գիրք VI, «Պրակ I, Կազմեց և ծանօթարեց Գոհար Ազնուարեան, Երեսան Համալսարանի Հրամա, 1972, էջ 343) և թրես ալ Հայաստան այցելած ու վերադարձած ուսմէկալար պատական դեկանար դէմք Հրայ Երուանդէն (Վահան Թթելան Նամականի, էջ 390):

<sup>106</sup> Սատրես Եպս. Գայրզճան (1861-1935)՝ որ մահուան պահուն վանրին ամենատարեց միարանն էր, առաելարար գրադած է տեսչական, եկեմուական և կալուածային հարցերով: Եղած է անդամ միարանորեան Տնօրին Ծոլովին ու տարբերութիւն վարած ատենագուստորդինը Միարանական Ընդհանուր Ծոլովին:

<sup>107</sup> Համբ Գասպարեան, արդէն արքայի կողմէն կուպուսուսուն, Լիքանանէն Երուանդ կը մնկնէ, անձնելու Միացեալ Նահանգներ և ստունձնելու թեմակար առաջնորդի պաշտօնի: Միջանկեալ, ան կ'որոշէ հանդիպի Ս. Էջմիածին, որը և կը կատարէ իր հաստարմական ուստի պատարազը...: Քանի մը որ եսոք, սակայն, կը վախճանի Երեսանի Ենրորիս պանդոկին մէջ:

<sup>108</sup> Նամակարաշյուրին (բրո.):

<sup>109</sup> 1935 Նեկտենթի 31ին լոյսին եկած որ էջանի բացառիկին երկրորդ էջով լոյս է տեսան թնդորն Արք.ի «Ողոյն Տոր Միտանց...» տաղաչափեալ կուռք, հետևեան ծանօթարեան, «Պատրիարք Ամեն. Տ. Թորգոն Ս. Արքեպոս. Գուշակեան մեր խնդրանքին հաճեցաւ պատասխանել Արքեւ Կազմանքի թիւին համար զրկելով այս գեղեցիկ թերթուածը, որ լոյս կը տեսնէ Երուանդէմի 1936ի օրացոյցին սկիզբը»: Չահան Պերպերեանի «Լումիտաս «Վարդապետ» գրութիւնը լոյս է տեսած նորորդ էջով, «Բազուած Արօնի յառաջիկայ թիւէն» փակազային ծանօթարեանը: Օշականէն ոչիմչ լոյս տեսած է:

<sup>110</sup> Արքի 22 Նեկտենթի 1936ի թիւն և Զ. Ստորագրութեամբ իրեն անկան կարծիք հրատարակուած է «Զանի Սր Խօսք «Սին» Ամսագրի Համար» գրութիւնը, որ հենինակը կը յայտն թէ ամսագրի առաելարար կը լցոնի Թորգոն Պատրիարք Գոյշականի կողմէ, վարդապետներէն ոչ որ զիրէտ գրի կը շարժէ անոր մէջ, և հակառակ անոր որ Պատրիարքին «Խմբագրականներն ու միւս գրութժները Հոյակապ Կոորներ են», անոնք մատչելի չեն ծողովդական զանգսանձներու: Յօղուածագիրը կը խսդու որ միարանորդինը իրագործ հանրամատչելի շարաբարերի կամ անսագրի մը հրատարակութիւնը:

- <sup>111</sup> Կարելի չեղաւ գտնել խնդրոյ առարկայ նիրը:
- <sup>112</sup> Հայաստանի Կոշմակը լոյս տեսած է նախ Ռուսոն և ապա Նիս եռոք, 1900-1968ին, առահեքար իրեն շարաբարեք, քաղաքական, գրական-գեղարվեստական և կրօնարարությական բաժիններուն:
- <sup>113</sup> «Եթենուիկի Մշտիքարեան Միաբանութեան հայագիտական, բանասիրական, գրական հանդէսը, որ հրատարակուի սկսած էր 1843ին»:
- <sup>114</sup> Ակնարկութիւն ազգային երեսփոխանական ընտրութեան, որ տեղի ունեցած է 20 Դեկտեմբերին և առարտած աւանդական երեք կուսակցութիւններու միացեալ ցանկով ներկայացուած անհատներու «գորեք միածայն» յարդանակու:
- <sup>115</sup> Ըստատուի տոն (ֆրն.):
- <sup>116</sup> Կոքրահենձութիւն (ֆրն.):
- <sup>117</sup> Կեղծ փողաց (ֆրն.):
- <sup>118</sup> Տիրան Պէջէրեան շրջան մը եղած է հոգարարձու Գահիրէի Գալուստեան Ազգային Հարժարանին:
- <sup>119</sup> Վիսուաճանաշումով (ֆրն.):
- <sup>120</sup> Նամակին յետքրութենէն դատելով կարելի է որոշապէս ըսել թէ ակնարկուածը 1925ին, իր մօր մահուան ատիքով գրած Թէրեւամի «Գերեզմանը» քերրուածն է, որ հրատարակուած է Միութի 1937ի 10րդ թիվով, էջ 316: Հայանարար զայն շատ «ընտանելիքան» նկատելուն պատճառով է որ Թէրեւան այս բանաստեղծութիւնը չէ ընդգրկած իր «Հայերգորիուն» հասորին մէջ:
- <sup>121</sup> Կը բոյ թէ Թէրեւան կոկին կ'ակնարկէ Ազգային Երեսփոխանական Ժողովի արդինքին և իր անձին հանդէպ գործադրուած անտեսումին՝ հակառակ իր երկար տարիներու փորձառութեան և ծառայութեան:
- <sup>122</sup> ՈՒԱԿ Լիքանանի շրջանակի պաշտօնաբերք Զարրօնը սկսած է լոյս տեսնեն Թէրեւանի խմբագրութեամբ 26 Սեպտեմբեր 1937ին, Պէյրոր: Օրաբերք կատարած է Կուսակցութեան Կերպնական Վարչութեան պաշտօնական խօսափոխի ներք Վարչութեան Պէյրոր գտնուած տարիներուն:
- <sup>123</sup> «Գերեզմանները՝ ծանօթագրուած նախսապէս»:
- <sup>124</sup> Ամերիկարնակ ՈՒԱԿ գործիք Գասպար Սովուսեան Գահիրէ կը գտնուէր նամակ-ցելու համար ՈՒԱԿ Ըստիանոր Պատգամատրական Ժողովին իրեւ Ամերիկայի շրջանակի պատգամատր: Սովուսեանէն այդ ատիքով կը խնդրուէր յատուկ առարկութեամբ մնկմի Սուրբա-Լիքանան: Պէյրորի մէջ ան պիտի յաջողութեամասնական իշխանութիւնները համազի որ վերացնեն Պայրար օրաբերքին Սուրբա-Լիքանան մտածամբ նկատմամբ հաստատուած արգելը (Յովիաննես Պողոսն, Կոսակցական Կեամքի Յուշերու, Պէյրոր, 1987, էջ 54-55):
- <sup>125</sup> Ժորժ Ժար Տանըրոն (1759-1794)՝ եղած է ֆրանսական յեղափոխութեան ղեկավար դժբերէն մին, Աերկայանապէս իրեն պաշտպան փաստարան ծայրայել գործադրութիւններու: Նշանադր է արտաքին գտանքներու դիմաց իր արտասանած ճառ՝ «Յանդգնաւորին, Կրկին Յանդգնութիւն եւ Միշտ Յանդգնութիւն»:
- <sup>126</sup> Ներկայանալի, վայելչատես դարձած (ֆրն.):
- <sup>127</sup> Հարկի տակ չէր դնել զիս (ֆրանսարամութիւն):
- <sup>128</sup> Ամեն զնու (ֆրն.):
- <sup>129</sup> Հնուս (ֆրն.):
- <sup>130</sup> Ի դեպ (ֆրն.):
- <sup>131</sup> Եօթն Բարազեան (1887-1963)՝ ՈՒԱԿ ղեկավար դժբերէն մին և հիմնադիրներէն նելք Գահիրէի Հայ Ազգային Հիմնադրամին, իմբնական ստանձնած էր հայերէն լեզուն օտարարամութիւններէ մաքրագույն և անադարութեն պահպանելու դերակատարութիւն մը:
- <sup>132</sup> Արեգի 9 Փետրուար 1933ի թիվով լոյս տեսած խմբագրականը կը կրէ «Զարգացած Եկեղեցականութիւնը» խորագիրը: Գոնսիւնանի մասին ուղղակի յիշատակութիւն

շկայ հոն, քայլ խմբազիրը, տալով Խորեն Նարպէյի և Օրմանեանի օրինակները, կը հասսասուէ. «Ժամանակին երը այնքան քաղմաթիւ էին մեր մէջ զարդացած հայ եկեղեցականները Թուրքիոյ թէ կովկասի մէջ, ուրիշ եկեղեցիներէ մերի եկած Հոգեւոր պաշտօնեանները չէին մերժուեր», ու կ'անցըն թէ խնդրոյ առարկայ շրջանին պէտք է դիրացնել զարդացած տարրերու մոտքը հայ եկեղեցին ներս:

<sup>133</sup> Խորեն Ա. Կարողիկոս Մորատըղեան (1873-1938)՝ Մայր Արոնի զահակալութեան ծանր պատասխանատութիւնը ստանձնած էր հայ հոգեւորականութեան նկատմամբ Խորհրդային Խշխանութիւններու կեցուածքին առանկ կարծրացման տարիներուն: Հայածանքներու խորհրդանշական զագարնակէտը դարձած էր կազմակերպության կարդիսուխն խելդասահորթեան:

<sup>134</sup> Թէրեւան 1936 Հոկտեմբերին Լիքանանէն Գահիրը վերադարձին, կը մտած զրական հանիկ մը հրատարակնու մասին, սակայն ծրագիրը տակալին շիրազորուած, կրկին կը մեկնի Լիքանան, նորահաստատ Զարրօնը օրաբերքին խմբագրութիւնը փարելու նպատակով: Այդպէս ալ ծրագիրը բնաւ իրականութեան շիրածուեցաւ:

<sup>135</sup> Տիգրան Հաճնիեան (1877-1943): Իր կեանքի վերջալոյսին աղքատութեան դասապարտուած այս հայորդին, որ նտերիմն էր Թէրեւանի, փարած է Գահիրի մէց Սեցուննան Գործառատ տնօրինի պաշտօնը, եղած է արտօնատէրը Արեւ օրաբերքին և իր բակը լայն քացած՝ զանազան ազգային կարիքներու առջեւ:

<sup>136</sup> Կարդալ Ցուիխ:

<sup>137</sup> Սամոնի Յ. Թումայեան (1912-1988)՝ տպարանատէր, հրապարակազիր և քարցմանից, որ կարծ պահ մը փարած է խմբագրութիւնը ՌԱԿ Ս. Նահանջներու արեւելեան ափի պաշտօնաբերը Պայքար օրաբերքին:

<sup>138</sup> Կը բոի թէ Թումայեան չէ կրցած յաջողութեան տարեզիրքի հրատարակութեան ծրագիրը:

<sup>139</sup> Որիին, նաշկարորդի տեսակ:

<sup>140</sup> Պահեստին 1936 Ապրիլէն մինչև 1939 Մարտը ապրենց խոռվախց շրջան մը: Դժողու հրեաներու Պահեստին զարքին նկատմամբ Բիշուանական Խշխանութեան բոյատու կեցուածքէն, և նախատեսելով որ ծրագիրը կը միտք հրեայ մեծամասնութիւն մը ստեղծելով ի վերջոյ հրեական պետութեան որ ստեղծումը ապահովվու, պահատինից արարեն 1936 Ապրիլին Հաճ Ամին Հիւտյմի զիսաւորութեամբ ձեռնարկեցին ընդհանուր գործադրութիւն մը, որ ճանշցուեցաւ իրեն Արարական Սեծ Ապահովութիւնը: Յաջապահ ապրացումները՝ կացութիւնը բնակու համար ըրիտանական յատուկ յանձնածողութիւնը կազմութիւն, գործադրութիւնը ժամանակաւոր դարեցում, երկուստեր զինեալ քայլութեան, Նազարետի մէջ ըրիտանացի բոխէր Ենորիիցի սպասութիւն, ձերքակալութիւններ, կրակմարներ, շրջազարդութեան արգելքներ, եւն, պիտի ստեղծելին մտահղութիւն վիճակ մը նաև պահեստինաբանակ հայոց համար: Այդ շրջանին, մօսաւոր հաշիներով, աւելի քան 5000 արարենք, 400 հրեաներ և 200 ըրիտանացիներ զի զացած էին զինեալ քայլութեան և ահարեկշական գործութիւններու:

<sup>141</sup> Կենսազրականը լոյս պիտի տեսնէր Արեւի 18 Օգոստոս 1945ի թիվը, գոյզ ժամանակութիւններով թէ բնազիրը կը զննուի Ալաջնորդարանի դիւանատան մէջ և թէ կենսազրականը կանգ կ'առն 1922 բուականին վլայ, որ նիւթին գրառման տարին է: Յետազային, Պետրոս Յ. Տեփոյեան օգտագործած է այս սեղմ աղքիրը իր Միրաք Տամատեան (1863-1945) ընդարձակ աշխատութեան համար, որ իրեն թերու լոյս պիտի տեսնէր նախ Արեւի մէջ 1956ին և ապա Զարրօնը օրաբերքին մէջ իրեն թերու թիվ 52, 1985ին առանձին գիրուղ մը հրատարակուել առաջ:

<sup>142</sup> Չարլ Պուտլէր (1821-1867)՝ Քրանսական քանաստեղծութեան տիտաններն մին, որն թէրեւան յանախ կատարած է քարզանութիւններ՝ մտերմութիւն մը գտնելով անոր և իր հոգեխանութեան միջին:

<sup>143</sup> Թերեամի բարգմանութեամբ Պատուիքի «Մարդ Եւ Ծովը» բանստեղծութիւնը լոյս տեսած է Սիմօնի 1938ի 10րդ թիւով, էջ 302:

<sup>144</sup> Ժան Էքար (1848-1921)՝ ֆրանսացի բանաստեղծ, արձակագիր ու բատերագիր, որ ծանօթ է զաւառական կենացն ու մանկութիւնը նկարագրող թերթածներով:

VAHAN TEKEYAN'S LETTERS TO TORKOM KOUSHAGIAN,  
ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM

(Summary)

VATCHE GHAZARIAN

Vahan Tekeyan (1878-1945) was one of the most gifted Armenian poets to survive the Genocide. He played a key role in shaping the Armenian Diaspora by actively participating in its formation as an intellectual, editor, teacher, protector of the Armenian orphans, and political leader. During those dark days, well-known clergyman, scholar, and poet, Patriarch Torkom Koushagian (1874-1939), inspired hope among the surviving faithful and passionately defended Holy Echmiadzin as the supreme spiritual center of the Armenian faith.

The relationship between Tekeyan and Koushagian began with their meeting in Constantinople. Their bond strengthened when both found themselves in Cairo, Egypt, and later, once Koushagian was elected the Armenian Patriarch of Jerusalem in 1931, through correspondence and meetings in Jerusalem.

The thirty letters, dated between 1931 and 1938 and reproduced in this paper, are representative of numerous letters written by Tekeyan to Koushagian, many of which have not yet come to light.

The correspondence sheds light on Tekeyan's personal life and career, touches upon lay and religious matters of interest, and provides insight into the poet's character, literary concepts, poetry, and journalism. The writer is revealed as a humble, shy person of frail health, who is challenged with both reconciling and responding to the injustices and actions that threaten Armenian communities and Armenian interests. The letters also reveal the writer's humor, which he often called upon when dealing with the tragic circumstances he and the early Diasporan community faced.

In essence, in Tekeyan's letters we find a man whose words and deeds are in harmony. They substantiate Patriarch Koushagian's opinion of the renowned poet as the honest, kind person of integrity that he was.

